

# Ս Ի Ռ Ա

Ա Մ Ս Ա Կ Ի Ր

ԿՐՈՆԱԿԱՆ – ԳՐԱԿԱՆ – ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՐԱԽԱՂԻՄԻ Հ.Օ. ՊԱՅՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ



ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՑ ՑԱԿՈԲԵԱՆՑ  
ԵՐԱԽԱՂԻՄԻ



ԱՄՍԱԳԻՐ

## ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ



ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՐՈՒԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

## ԲՈՎԱՆԴՇԱԽԱՑԻԹՐԻՆ

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

- Ապրիլ.
- Նույրակ Գարեգին Արմեղիսկ՝ առաջնորդ  
Ամերիկահայոց.

hrbu

\*\* 1

\*\* 3

## ԿՐՈՆԱԿԱՆ

- Ծիսուսի Ծնունդը.

Արտյոյ Արեդյ 5

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- «Անձինք նույրեալք».

Բ. 9

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

- Հ. Ն. Ակիմեանի պատասխանին  
պատասխան.

Գրոֆ. Ն. Աղոնց 10

## ՊԱՏՄԱԿԱՆ

- Մովսէս Վրդ. (ապա կարողիկոս) Տարեւացի,  
ուխտաւոր Երուսաղեմի. Մ. Արթևս. Աղաւնունի 16

## ՄԱՅԵՆԱԿԱՆ ՕՍՄԱԿԱՆ ԱԿԵՆԱՐԿՆԵՐ

- Հայկական Երեք մեծ վաճեցրի Տարեւի, Հա-  
ղարծնի եւ Դաղի կեղեցիները եւ վա-  
նական օինուրիները.

Ճ. Ա. Պ. 20

## ՓԻԼԻՍՈՓԱՅԵԱԿԱՆ

- Տեւողուրինը եւ ժամանակը. Թրգմ. Վ. Մրկ. Տերունեան 23

Ներսէ Աւետարկեցի բանի մը կոնդակները. Հրատ. Կ. Յ. Բ. Բ. 26  
Սարկաւազական ձեռնադրուրին. 27

Ամեն. Ս. Պատրիարքին վերապարձ. 28

**Ս. ՅԱՆՈՒՐԻ ՆԵՐՄՅԵՆ**

- Ամսունայ լուրեր.

29

**ՅԱՐՈՒՆԵՐ**

- Տ. Երուանդ Արմեղիսկ. Փերտաննեան. 30

27

- Տ. Վարանն Վերապարձ. 31

30

Նույրատուուրիներ.

31

32


Ամանորի եւ մերձակայ Ս. Ծննդեան տօնի առքիւ ՍԻՈՆ  
իր բոլոր աշխատակիցներուն, բաժանողներուն ու համակիրնե-  
րուն եւ սիրեցեալ Ազգիս լրութեան կը ներկայացնէ Ս. Արոռոյս  
Հոգեւոր Պետին՝ Ն. Ա. Ա. Պատրիարք Հօր եւ բովանդակ Միաբա-  
նութեան սրագին ընորհաւորութիւնները եւ հոգեւանդն բարեմաղ-  
քութիւնները: Նա ինքն որ Յոյսն է ամենայն բարեաց՝ քո՛ղ ընորհէ  
բովանդակ աշխարհի խաղաղութիւն, ոչ այնպէս ինչպէս կը  
խոսանան մարդկէ միմեանց, այլ այնպէս ինչպէս ինքն միայն  
զիտէ տալ մեզի, իբր Ս.ղբիւր յաւերժական սիրոյ եւ նշարիս խա-  
ղաղութեան:

### Բ Ա Ժ Ն Ե Գ Ի Ն

ՍԻՈՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր եւկիրներու համար՝ Ա.նգլ. Շիլին 6:  
ԲՈ.ԺԱ.ՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԽԻԿ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION  
Patriarcat Arménien, Jérusalem-Palestine

Լ Ո Յ Ս Ս Ե Ս Ո Ւ Ո Ւ Ւ Ւ



ՀԵՂ-ԱՀ

2013

# Ս Ի Պ Ա

Ժ Գ. Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Բ Ջ Ա Ն

1939

❖ Յ Ո Ւ Խ Ո Ւ Ը Ր ❖

Թ Ի Ւ Ի

## ԽՄԲԸԴՐԱԿԱՆ

### Ա Պ Ր Ի Լ

Գոյականէ մը աւելի բայ մը պէտք է գործածել՝ բնորոշելու համար կեանքին իմաստը, գամնզի ոչ թէ իր մըն է ան այլ իրողութիւն, ոչ թէ գործ, այլ գործողութիւն որ շարժում է համակ, իր սկլորդին մինչև իր վախճանը, ծնունդի, աճումի, փոփոխումի, բազմապատկումի, արդիւնագործումի եւ սպառումի յեղութիւններով յատկաւորուած։

Կեանքը, չնշաւոր էակին համար, իր բոլոր ոյժերուն գործածութիւնն է՝ ներքին եւ արտաքին օրէնքներու զուգորդութեամբ, իսկ բանական էակին համար գործածումն է անհիկա իր ոյժերուն, ոչ միայն այդ օրէնքներուն համեմատ, այլ մանաւանդ համաձայն այն զիտակցութեան որ իր բանականութեան լոյսին եւ իր կամքին ներզործութեան արդիւնքն է իր մէջ։

Ու պէտք չէ մոռնալ թէ այդ բանական էակը, որ մարդն է, աստուածային ոյժեր ունի իր մէջ։

Աւղիկ պիտի ըլլար ուրեմն ըսել թէ մարդուն կեանքը, ճշմարիտ կեանքը, իր մէջ եղած այդ ոյժերուն կիրակութիւնն է էապէս։ այսինքն ճշմարտապէս կ'ապրի նա, այն մարդը, որ իրապէս ի վիճակի է շարժման և արդիւնագործութեան մէջ զնելու այդ աստուածային ոյժերը։

Ամէն մարդ որ ներս կը մտնէ զոյւթեան ոլրոտէն, առաջին վայրկեանէն կը ձգտի իրեն համար նախասահմանուած նախատիկի մը, որոնց կաստրումն է իր կեանքը։ Այդ նպատակին զիտակցութիւնն է որ հետզհետէ կը զարգանայ և կը լուսաւորուի իր մէջ։ ու որքան աւելի կաննաւոր կիրարով կատարուի իր մէջ զարգացումի եւ լուսաւորումի այդ զործը, ա՛յնքան աւելի ներոյժեած ապահանք ընթացքով կը կատարուի կեանքին վազքը դէպի իր նպատակը, վամնզի անհրաժեշտ է որ զիտակի, ճանչցուի եւ տեսնուի կէտագրուած նպատակը, կարելի ըլլալու համար ուղղակի համանի իրեն։

Արդ, մարդս պէտք է զիտնայ թէ ուսկից կուգայ ինքը, այսինքն թէ ինչ է իր ծագումը, բայց աւելի եւս պէտք է զիտնայ թէ դէպի ս'որ կ'ընթանայ ինքը, այսինքն թէ ինչ է իր վախճանը։ Գիտութիւնը շատ բան կ'ըսէ անշուշտ այդ մասին։ հետաքրքրական, հրահանզիչ եւ շահեկան են ծանօթուանշուշտ այդ մասին։ Հետաքրքրական, հրահանզիչ եւ շահեկան են ծանօթուանշուշտ այդ մասին։

հարցերուն, բայց ամէն ինչ որ կ'ըսէ այդ մասին՝ կը լուսաբանէ ինդպոյն «ինչպէս» ը, հանգամանքը միայն, եւ ոչ թէ «ի՞նչ» կամ իսկը:

Կրօնքն է միայն, ու Քրիստոնէութիւնը մասնաւրապէս, որ կը ցուցնէ թէ մարդկային կեանքը ռուստի եղանէ եւ յո՞ երթայ», երբ մէկ կողմէ կ'աւանդէ թէ «Ամենայն ինչ նովաւ եղեւ...», եւ միւս կողմէ կը հաստատէ թէ «Յերկինս է առաքինութիւն մեր» (= երկնաքաղաքացի ենք մենք):

Ասուծմէ՝ առ. Ասուած. այս է ուրեմն մարդկային կեանքի նկարագրին ամենէն սեղմ բայց և ամենէն սերտ պատկերը: Բարձունքէ մը իշած՝ բարձունքի ձգտիլ. ա՛յս է և ա՛յս պէտք է լինի ապրիլը խկական մարդուն համար. անսուտ է բանաստեղծին բառը, որ կ'ըսէ. «Հրեշտակ մըն է մարդս՝ երկինքէն իշած, որ երկինքը կ'երազէ»: Երկինքն է իրեն համար նախասահմանուած զախճանակէտը: Ճշմարիս և ազնիւ, այսինքն իրենց մէջ աստուածային ոյժերու զգացումն ունեցող մարդերը անոնք են միայն, որոնք ինչպէս կը ներկայացնէ նարեկացի, ուրբակ սիրող երկնային վիճակին, առանց յոզնելու աշխարհի ծովուն լայնածաւալ ծփանքներուն ծանրաբռութիւնէն, մշտամարտ մրցութեամբ՝ թաձրամած մարմինին տապանակովը հոգիներուն թեթեւութիւնը թոցնելով կեանքի նաւահանգստը հասան...»: Այսինքն սուրբերը, զաղափարական զործիները, մաքուր մտատիպարի մը նույիրուածները, բարութեան, արդարութեան և ճշմարտութեան տենչով վառուածները, որոնք երկրաւոր նպատակներու և անձնական նկատումներու չեն ստորագասեր բարձրագոյն և հանրական սկզբունքներ, և փառքի և մեծութեան երազներու անձնատուր, չեն մոռնար: Չեն ոտնակոխեր ինչ որ ազնիւ է և հանրօգուաւ, ի վիճ նոյն իսկ ամէն զրկանքի և զոնողութեան, տեղի չտալով չարշարանքներու և ամենէն ահաւոր գտանզներուն առջեւ:

Այդպիսինքն է բն որ կ'ապրին ճշմարտապէս: զի ապրիլը ո՛չ վայեկելն է և ո՛չ կեանքին տևողութիւնը երկարել հանգըռուանէ հանգըռուան, հեշտանքի և դիւրութեանց ծաղկաւէտ ճամբաներուն վրայ, այլ ծառայելը բարի և դժուարին նպատակներու, լծուկը սուրբ և ծանրագոյն պարտականութեանց, երկանքերելով իր մէջ աստուածային ոյժերու ներկայութիւնը:

Անոնք որ հոգի մ'ունեցած են՝ անհունին տենչալու համար, և սակայն պարաւանգած են զայն պզտիկ հողերով, անարժէք զբաղումներու մէջ կորսընցներով իրենց օրերը և զոեհիկ հետապնդութեանց մէջ տարուբերուելով հե ի հե, անոնք որ սիրա մը ունեցած են սիրելու համար զնամուած և աստուածայինը, և սակայն նանիր տքնութեանց մէջ տարտինած են շարունակ իրենց կամքը, կուապաշտութեան ամենէն զզուելի ձեզ իրականացնելով և խարիսած բարոյականի մը ամէն մէկ անկինին վրայ կանգնելով կիրքի և ցանկութեանց բազիններ, անոնք որ վերջապէս չեն հասկցած կամ չեն ուզած հասկնալ թէ ինչո՞ւ համար իրենց տրուած է իմացականութիւն մը, և չեն ուզած ծառայեցնել զայն ճշմարտութեան խուզաբըումին, և ընդհակառակն զերի դարձուցած են զայն սուտի և կեղծիքի ամենէն զարշ զիտութեանց, իրաւունք չունին բնաւ խորհելու թէ ապրած են իրենք. անցած են թերևս ապրուներու քովէն, բայց ոչ ապրած...».

Ապրիլը մտածել է, սիրել, կամենալ, գործել սուրբ բնագդներով։ լուս  
և լուրջ ճիգով, սերտուած ծրագրի մը համեմատ ընդհանրապէս, բայց նաև յա-  
ճախ վայրկենական խոյանքի մը թւաբախութիւնը, որոնք մարդուն մէջ նիր-  
հող աստուածային ոյժերուն յանկարծական զարթութիւն են։ Կ'ապրիլն անոնք որ  
կրնան տեսական, աւելի ճիշդ՝ տեսականապէս բարի գործ մը արտադրել։ որոնց  
իմաստութեան գործարանը սիրան է իրենց մէջ, այսինքն որոնց բանականու-  
թիւնը և սէրը ընդդառնուած են իրարու։ անոնց կեանքը իր սնունդը կ'առնէ  
ոչ թէ անցեալ յիշատակներէ միայն, որոնց մէջ պատրանքն է ստէպ որ ուր-  
ուականներ կը խաղցնէ, այլ նախազգացուած ապագայէն, որո՞ւն կը փոխարկէ  
ան միշտ ներկան, յոյսի մտասեեռումով, այսինքն լաւագոյն ապառնի մը հան-  
դերձանքը ընելով առաջիկան։

«Ապրիլը, վերջապէս, պատրաստուին է մահուան, առաջուց սակայն  
չանալով որ ան լինի յաղթական, փառաւոր և լի անմահութեամբ, այսինքն  
երկրի վրայ վարելով երկնաքաղաքացիի կեանք։»

Ամանորի պատկերը, որ խորհուրդն է կեանքին, ինչ թելադրութիւններ  
պիտի ընէր անոնց որոնք պիտի չուզէին թեթև հոգւով անցնիլ անոր առջևէն։

\* \* \*



## ՆՈՒԻՐԱԿ ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿ.՝ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՄԵՐԻԿԱՅԱՑՈՑ



Եթէ այս նշանակալից ընտրութիւնը իրեն արժանի կարեւորութեամբ չը  
չեշտուեցաւ գեռ հայ մամուլին մէջ, կը հաւատանք թէ ատոր պատճառն է  
նոյն ինքն ընտրեալ Սրբազնը, որ, բարին բովանդակ իմաստով օրինակէր,  
չուզեց որ կատարուած իրողութիւն մը նկատուի ան՝ առանց Մայր Աթոռոյ  
հաստատումին։

Դիտնք թէ որո՞նք ընտրեցին կամ թէ որո՞նք չընտրեցին զինքը։ բայց  
աւելի քաջ գիտէ ամէն ոք թէ Ամերիկահայոց մէջ չկայ մէկը որ տարակարծիք  
լինի անոր այդ պաշտօնին արժանաւորութեանը մասին։ և այս է չականը՝ ա-  
մէն բանէ աւելի։

Տ. Գարեգին արքեպիս. Յովսէփեան արժանաւորագոյն հոգևորականն է,  
որուն կարելի էր վստահիլ այսօր Ամերիկահայոց առաջնորդութիւնը։ զիտուն  
կրօնաւոր, փորձառու եկեղեցական, պարկեշտ մարդ, հայրենասէր, հմուտ。  
բազմաթիւ բարեմասնութիւններ կը միանան իր վրայ, իր մէջ ցուցնելու հա-  
մար ամէնուն՝ բուն օրուան մարդը, յարմարագոյնը եւ ամենէն կարողը իրեւ  
վարիչ այդ բազմապահանջ թեմին։

Անհամամտութիւնները, որոնք սկզբէն եղան եւ ակներկօրէն կան գեռ  
այս հարցին շուրջ, ըստ մեզ մակերեսային են, ցորչափ ընտրեալին անձին մա-  
սին չեն անոնք, և ծանօթ հանգամանքներէ յառաջացած ընտրողական սկզբունք-  
ներու ծնունդն են միայն։

Այդ կէտը չէ ստկայն որ մենք պիտի ուզէինք մատնանշել հոս . ընտրական ձևակերպութեանց մէջ երբեմ ճակատազրոբէն պատահած թերութիւնները շուտով եւ ինքնին կը կրտսուին, երբ ընտրութեան արդիւնքը ինքն իսկ իսկոյն կը սրբազրէ զանոնք : Կ'ըսենք այսպէս, որովհետեւ վստահ ենք թէ Ն. Սրբազնութիւնը պաշտօնի ձեռնարկելուն վազորդային նոյն իսկ՝ իրեն համար առաջին գործ պիտի ընէր Ամերիկանայ կեանքին մէջ վերահստատութիւնը եկեղեցավարչական միասնականութեան, որուն ներկայ պառակտեալ դրութիւնը անհանդուրժելի վէրք մըն է Հայ Եկեղեցին համար : Իր ողջ մտութիւնը և ժողովրդասէր ողին ոչ մէկ կասկած կը ներեն այդ մասին . իսկ իր տաղանդը և անվիճելի ձեռնահստութիւնը մեզ համար բոլորովին անտարակուսելի կ'ընէին իր յաջողութիւնը այդ ուղղութեամբ :

Մեզի համար, հարցը՝ իր ընտրութեան համար Մայր-Աթոռէ սպասուած վաւերացումին յապազման մէջ է : Եջմիածին լուռ է կատարուած ընտրութեան մասին, բայց որոշ կը թուռ իր կամքը՝ Սրբազնին Ամերիկայէն մեկնումին վերաբերմամբ : Այսպէս կ'երկի Եջմիածինէն հասած հեռազիրներէն, եթէ սպական ճիշդ են անոնց մասին ի լրոյ կամ ոչ պաշտօնապէս մեր ստացած տեղեկութիւնները :

Իր մնայ ուրեմն զիտնալ թէ իր ներկայութիւնը անհրաժե՞շու գատուած է Եջմիածին, թէ այլ ևս անհարկի Ամերիկայի համար : Առաջին պարազային, պատճառ մը չկայ որ հեռազիրը չծշէր զայդ, ու այն ատեն ոչ ոքի, ոչ իսկ Սրբազնին, պիտի մնար առարկութեան տեղի . իսկ երկրորդ պարազային՝ ըստիպուած պիտի լինէինք խորհիլ թէ սփառ տեղեկութիւններ պէտք է հաջորդուած լինին Մայր-Աթոռ :

Այդ տեղեկութեան ազրիւը չեն կրնար եղած ըլլալ անոնք որ մաս չունեցան ընտրութեան զործին մէջ . անկարելի է անոնցմէ սպասել այդպիսի զուեհիկ անբարեխտգութիւն մը, եւ յետոյ, պարզ է թէ ո՞ր աստիճան ի զօրու կրնար ըլլալ այնտեղ իրենց ձայնը : Ա՛լ աւելի անտրամարանական պիտի ըլլար այդպիսի կասկած մը ունենալ ընտրողներուն մասին . այդքան անհեթեթ հակասութիւն կարելի չէ երևակայել :

Բայց եթէ սփառ տեղեկութեան մը վարկածը անհիմն չէ բոլորովին, ցաւազինօքէն հիւանդ մտայնութեան մը գործը կրնայ ըլլալ ան . ու պատկանեալ Մարմիններու պարտքն է ուղղել այդ սփառը, և յարգանօք հասկընել Եջմիածինի թէ Յովսէփեան Սրբազնի պաշտօնը օգտակար կրնայ ըլլալ ոչ միայն Ամերիկանայութեան, այլ նաև Մայր-Աթոռոյ վարկին և դիրքին նոր աշխարհի մէջ :

Մեծ թեմի մը Առաջնորդը, այդ թեմին ներկայ կացութեան մէջ մասնաւանդ, Տ. Գարեգին արքեպիսկոպոսի նման մեծ կարողութիւններով օժտուած հոգևորական մը միայն կրնայ ըլլալ :

\* \* \*

ԿՐԹՆԱԿԱՆ (ԽԵՐ ՁԱՐՈՉ)ՅԻՍՈՒԻՍԻ ԾՆՈՒՆԴԸ

Բազում օրերու և մեծ տաժանքով կատարուած ճամփորդութիւն մը պէտք է եղած ըլլայ այն զոր Մարիամ եւ Յովասէի, Աստուծոյ Որդուոյն երկրաւոր ծնողք ըլլալնէն ոչ չատ առաջ, ըրին Նազարէթէն մինչև Բեթղեհէմ, ուր կայսերական հրովարտակը կը կանչէր զիրենք, իրբ Դաւիթի ցեղականներ, Դաւիթի քաղաքին մէջ արձանագրուելու համար հոռվմէական մեծ մարգահամարին մէջ։

Ի՞նչպէս մեկնեցան անոնք առտու մը Նազարէթէն, որուն անծանօթ անունը ա'յդ օրէն այլևս պամութեան կը յանձնէր Նախախնամութիւնը. ի՞նչ պայմաններու մէջ կարեցին անցան արդեօք անոնք հիւսիսէն դէպի հարաւ, աւելի քան հարիւր մղոններու այդ ճանապարհը. Կոյսը, որ իր մերձաւոր մայրութեան խորհուրդովը մտագրաւուած էր արդէն այն օրէն ուր մարդկային ազդի փրկագործութեան ժամը հնչէր էր իրենց ընտանեկան խոնարի յարկին զրայ Փարբեկի աւետումովը, ի՞նչ հոգեվիճակներ պարզեց արդեօք հասարակ մահկանացուներու համեստ միջոցներովը անշուշտ տեղի ունեցած այդ ուղեկորութեան ընթացքին. Ենքայէլի մեծ դաշտէն անցած ատիննին կուշտ մը նայեցաւ արդեօք անիկա Մաքորի միրուն սարին, զոր արեք հոն ամէն օր իր յորդ ճառագայթներովը կը պայծառակերպէ. և յետոյ, Անչէքի և Օրին նութեան, Դիքալ եւ Գարդիլն լիսներու վերջին ծայրերուն կազմած կիրճն առջև, որ մուտքն է Սամարիոյ երկրամասին. գարաւոր Սիրէմի հանգրուաւնին մէջ հոգեկան նախադպեցութեամբ մը չնստամք արդեօք Յակորի ջրհորին մօտիկը. Յովսէփ, վերջապէս, որ Կրեշտակէն տեսիլքի միջոցին՝ իրեն եղած ազդարարութեան զրայ այնքան այլայլած էր արտակարգ յուղումերով, խաղաղած հոգիով կատարեց արդեօք այդ ճամփորդութիւնը . . . Աւետարանը, որ յանձնն շատ ժուժկալ է երկրաւոր իրերու նկարագրութեանց վերաբերմաբ, ոչ մէկ

բառ ունի այդ մօսին. չ'ըսեր նոյն իսկ թէ սուրբ ամուլը իր ճանապարհագծին վերջաւորութեամբ մօտ հանդիպեցան երուասազէմ, ուր պիտի ելեկչին, օր մը, այդ ուղղեամբ պիտի կը կանչէր մէջէլ կամած աստուածախառն արդամին վերջին վարագոյները. ու, գրեթէ միակ տողի մը մէջ, յիշենվ լոկ անոնց նազարէթէն ելլիլը, ու, իրը թէ օրուան մը մէջ, Քիթղեհէմ հասնիլը, կը լուէ մինչև անգամ անոնց մարդահամարի գործողութեան մասին, ու կը պատմէ անմիջապէս — վասնի ա'յդ էր արդէն իր բուն զիտումը — թէ երբ անոնք հոն հասան, երկունքի օրերուն շրջանը աւարտած ըլլալով, Մարիամ ծնաւ իր զաւակը, զոր ինանձարուրքով պատեց և դրաւ մսուրին մէջ. որպէսին պանդոկներուն մէջ տեղ էր մընացած անոնց։

\* \* \*

Բայց այդ վերջին բառերուն մէջ ծըրար մը կայ ծածկուած գանձերու, որնք փրկագործութեան մեծ խորհուրդը մեր տկար միացերուն մատչելի լոնզ յայտնութեան առաջին նոյներն են. չենք կրնար ներել մեզի անտարերե անցնիլ անոնց առջէն. ներջնուած պատմիչը այդ երկու տողերուն մէջ կը խտացնէ կարեւոր ծանօթութիւններ, աւելի ճիշէ՝ բարձրագոյն ճշշմարտութիւններ։

Աշխարհագիրին հոռվարտակը Բեթղեհէմ հաւաքած էր Դաւիթի ցեղին պատկանող բոլոր Հրեաները. Այնքան մեծ էր կարեւորութիւնը՝ զոր մեսիական հաւատքին ազդեցութեամբ այս ժողովուրդը կ'ընծայէր Դաւիթի ցեղականութեան զգացումին որ, իրենք վիրենք արքայական այդ տոհմէնիկարծողները, Պաղեստին լինէին թէ արտասահաման, մեծ զգուշութեամբ և ինամով կը պահէին, ինչպէս կը վկայէ Յովսեպոս, իրենց ընտանեկան ազգաբանութեան վաւերագիր ցուցակները. Այնպէս որ անտեղի պիտի չըլլար մտածելթէ իրենք զիրենք Դաւիթի շառաւելի նկատող բոլոր Խորայիշացիները, Հրեաստանէն եւ Հոռվմէական Սփիւրքէն Բեթղեհէմ եկած հաւաքուած էին օրերէ ի վեր հասկնալի նախանձախնդրութեամբ. Քաղաքը լեցուած էր անհաջողելի բազմութեամբ. ամենէն փարթամ պանդոկ-

ներէն սկսեալ մինչև ամենէն հասարակ իշխանները՝ գրաւուած բռնուած էին բոլոր սենակներն ու խցիկները՝ այս կը նշանակէ անշուշտ Ղուկասի այդ բառը. ո՞ք ոչոյ նոցա տեղի յիշեանին:

Երբ աղքատիկ զոյզը հասաւ իր նախայրերուն քաղաքը, իրմէ առաջ ուրիշներ, հարուստներն ու հզօրները, խուժած խոնուած էին հոն ամէն կողմ, իրենց համար բաց անկիւն մը չխողելու աստիճան. ու երբ բազիւցին անոնք խրախնանքի և ցնծատօներու հանդէսներով ոգեկորուած այդ յարկերէն մէկին կամ միւսներուն գուռները, ոչ իրենց ցեղական տիտղոսը և ոչ իսկ վերահաս որդեծութեան մը գերազոյն պատճառը չզօրեցին որ իրենց առջև բացուին պահ մը դէմ գուռներն ու սիրտերը:

Պատմութիւն մըն է որ Կ'աւանդուի մեզի Աւետարանի այդ շիշն վրայ, բայց նոյն ատեն կրօնական խորհուրդի և բարուականի պատկեր մը Անոր մէջ մէնք գը կարգանք և կը տեսնենք թէ մարզիկ ի՞նչպէս պիտի վերաբերուէին՝ ապագային՝ քրիստոնէական ճշմարտութեան հանդէպ, և թէ մարզկային սիրտը, ընդհանուր առմամբ միշտ լայն՝ ամէն տեսակ հրայրքներու համար, որոնք յաճախ ամենէն գարզ խողանքներով Կ'աւինքնենք զինքը, ինչպէս առ հասարակ կը խրտչի կրօնքէն ու բարոյականէն իրեն մատուցուած ամէն բանէ, գառն ու գաֆան գտնելով զանոնք: — Անա այն մէծ և յափառական գասը, զոր Աւետարանի կուտայ մեզի իր առաջին գլուխին մէջ:

Այս պատճառաւ, կը շարունակէ սըրբազան պատմիչը, շշտահար բայց ոչ յուսահատ, անոնք զացին կանդ առնել անառաններով լեցուած գոմիր մը առջև, որ էին ատեն և, Պատասխին մէջ մանաւանդ, բնակութեանց ամիշջական մօտակայքի ժայռերուն մէջ փորուած այր մըն էր: Հոն, անոր դրան սեմին վրայ է հրմակ Կոյսը, իր աստուածակիր ծոցին ծանրութեամբը, մարմով նուազկոտ թերես բայց հոգեպէս արի. մինչ Յոզէփ, ներս մտած, տեղ կը պատաստէ մսուրքին մէջ, քակելով և քիչ մը անդին կապելով հոն գտնուած անառանները:

Այս վերջինները, բագմաբոխ քաղաքին կիրերուն սայլերուն և կաքերուն անդրութաքները, աւելի գթոտ քան ի-

բենց տէրերը, սիրով տեղ կուտան, և ինչպէս քրիստոնէական արուեստը ա՛յն քան տպաւորիչ կերպով կ'արտայայտէ Յիսուսի ծնունդը ներկայացնող նկաներուն մէջ, իրենց անոյշ նայուած գոյմը և կերմ չունչովը բարի ասպնջականութեան տեսարան մը կը յօրինեն այդ մութ նկուղին մէջ:

Աշխարհ կրնայ անընդունող լլալ թափառեականին ծրագիրներուն. բայց նա, որուն համար ըստած է թէ ո՛մ տկարանայ առ յԱստուծոյ ամենայն բանս, հարուստ է միջոցներով իրագործելու անկեալ մարդկութեան համար նախասահմանած իր սէրը. երբ բանականութիւնը կ'ըմբռոստանայ իր դէմ, անիկա անկարներէն, անբաններէն նոյն բակ կրնայ հանել գործիքները իր կամքին, ամելչցնելով զանոնք: — Ահա ծնունդի նախերգանքին երկրորդ դասը:

Թիէ ետքը, ները, գոմիր մէջ է Մարիամ եւս. ընկողմած յարդի խուրձերուն վրայ, իր իսկ հանգերձներէն պատրաստած խանձարուք մը, մտքովը փոխադրուած է նազարէթ. այն օրը գեռ տարակոյսով կ'ընդունէր իր մօտ հնչած երկնային ձայնը, երբ սխորէկը ընդ միսո թէ որպիսի ինչ ից ողջանս այսու: Հիմա կը յիշէ և հաւատաքով միայն կ'ունկնդրէ նոյն ձայնին որ լսեր էր իրեն. «Ենցես որդի. նա եղիցի մէծ և որդի Բարձրելոյ կոչեսցին. և յետոյ, և զոգին սուրբ եկեսցէ ի քեզ և գորութիւն Բարձրելոյն հովանի եղիցի ի քեզաք քոս:

Ո՛հ, կոյս ամբիծ, զոր ահա ցայսօր կ'երանեն ու մինչև յափառեան պիտի երանեն երկրի բոլոր ազգերը . . .

Ու մինչ անդին, քաղաքին լայն փողոցներուն եղիցին և ջահաւորուած հրապարակներու մէջ յովանքն ու ցոփութիւնը իրենց կայթատօները կը սարքեն, մինչ շքեզ օթեաններու սրաններուն մէջ և պատրզամներու վրայ Դաւիթիթի ժառանգութեան իրաւունքովը արբեցած հողեկան խեղճութիւնները, սրինդի և տաւիդի նըւագներուն մէջէն կ'երգեն. աւել գու Թիթղեէմ, երկիր Յուղայ, ի քին ելցէ ինձ իշխան որ հովանեսցէ զժողովուրդ իմ զիսայելու, մինչ ուրիշներ սալմոսարաններու

վրայ կը հնչեցնեն. «Ճէր ասաց ցիս որդի իմ ես գու, և սա այսօք ծնայ զգեց», անգին, գոմին խաղալիկ սրբութեանը մէջ, հեռու չուայտ կուրծքէրէ գուրս եկած կան շիւններու այդ ժիորէն, տեղի ունիցած է արգէն մարդկային ազգի պատմութեան մեծագոյն դէպքը, մարդեղութեան խորհուրդին կատարումովը. մօր մը կուրծքին վրայ, մանկան մը ժամանին մէջէն Աստուծոյ մարմացած սէրը այցելած է մարդոց...

Գոմը վեհավայրի մը փոխուած է երամա. անոր վերև կը լսուին երկնային երգեր. աստղի մը լոյսին մէջէն անոր վրայ ծագած է Աստուծոյ փառքը. Յովսէփ, անոր պայծառութեամբը խսպառ խաղակեցած իր միտքն ու նորին, առաջին երկրպագողն է աստուածային մանկան. իրեն կը հետեւին հրեշտակէն աւետարանուած հովիւնները, որոնք սիրտերու անմեղութիւնը և անով ծնած հաւատիքն կը մատուցանեն, ու մագիր՝ որոնք իմաստութեան, զիտութեան և զօրութեան տուրքը կ'ընծայաբերեն անոր: — Հիւրամերժ պանդոկները փակուած են Աստուծոյ սիրոյն առջե. անոր առջե բացուած են խօնարհներուն յարկերը. արդարութիւնը, ճշմարտութիւնը, սրբութիւնը բարի հովիւններու ժառանգութիւնն են. անոնց միջոցաւ և անոնց հետ պիտի իրականանայ փրկութիւնը երկրի վրայ:

Ահա՝ երրորդ դասը, զոր Աւետարանը կ'աւանդէ մեզի Յիսուսի ծննդեան պատմուած բովը:

\* \* \*

Իրաւամբ է որ Հայ Եկեղեցին փրկագործութեան այս հրաշալի իրողութեան առջև կ'երգէ. «Խորհուրդ մեծ և սբանչելի, որ յայսմ աւուր յայտնեցաւ»:

Այդ խորհուրդն է զոր կը տօնենք այսօր և մենք, նոյն Ս. Եկեղեցւոյ որդեգըրեալներու: Այն օրէն ուր այդ խորհուրդը յայտնուեցաւ մարդոց, թեթեհէմ, այդ քաղաքը աշխարհիկ ըմբռնութեարու, վերածուեցաւ ոխտավայրի մը, որուն վրայ Աւետարանի հաւատաքը շատոսի բարձրացաւց հոգեռու կեսների և բարյունն սկզբունքներու քաղաքամայրը: Անզթութեան եւ մերժումի պանդոկները ոչ ևս են հօն. իրենց ներսէն փակուած՝ ճշմարտութեան և

արդարութեան առջե, ճշմարտորէն և արդարապէս կործանած են անոնք իրենք իրենց վրայ: Բայց կը մայ գոմը, այրը, որուն մէջ ծնաւ մեր Փրկիչը: Անոր խոնարի և անշուք պարզութեան վրայ Հաւատաքը կանգնած և զարերու երկիւղածութիւնը պահպանած են նուիրական այն տաճարը, որուն մէջ իր քսան գարերէ ի վեր կը պաշտուի աստուածային մարդեղութեան խորհուրդը: Ու ինչ որ կայ այսօք այդ քաղաքին մէջ գեղեցիկ և շինչէ հոգեպէս, իրեն հաստատութիւն և իրրեն յիշատակարան, անոնք են ամբողջ զորս երբեմնի այդ խոնարի վայրը կը լուսաւորէ իր արտափայլած խորհուրդովկը: Բնթղեհէմ, այսօր, երկրի երեազանցապէս քրիստոնէական քաղաքն է. անիկա, յաւէս պարապուած քաղաքան մեխալյութեան աշխարհիկ մտածութեակնէն, հոգեոր թագաւորութեան մը սստանն է, ուր կուզան երկրպագէն երկրի ժողովուրդներէն բոլոր անոնք որոնք ինքնին հոգւով նուիրուած կը գտւանին Աւետարանի կրօնին:

Ու ատոր մէջ է անոր գեղեցիկութեան և սիրտերու վրայ ազդուութեան գաղտնիքը. մարգարէներն ու առաքեալները մահացնող մեծ քաղաքին հանդէպ իր զուարթ ազնուութեանը մէջ կանգնած այդ փոքրիկ քաղաքը յաւիտենական այն բեմն է, ուսկէց Աստուծոյ ձայնը մարդոց կը քրոպէն խօնարհութեան, աղքատութեան ու նուիրական նութիւնը:

Անոնք որ երկիւղած հոգւով կուզան ի համբոյր անոր սրբութեանց, հոն պիտի սովորին թէ արդարե աստուածային ի՞նչպիսի առաքինութիւն մըն է խնարհութիւնը, Աստուծոյ առ մեղաւոր մարզը խոնարհած ըլլալու իրողութեամբը հաստատուած. պիտի սովորին թէ բարձր ու բարի նպատակներու համար ինքնինքը զրկանքներու ենթարկած, կամաւորապէս աղքատացած և սին փառքերու պատանքներէն սիրով մերկացած մարդոց սրախն մէջ ի՞նչ գանձարան կայ անկունիլի հաստութեան. պիտի սովորին թէ ի՞նչ քաջութիւն և նկարագիր բարձրութիւն կայ համոզումով, սրբատանց և խզիւ յանձն առնուած հանգան գութեան մէջ, և թէ ի՞նչ մեծ բարիք կը ծնի ընտանեկան, ընկերային, ազգային և

հանրական խաղաղութեան և կարգին հաւմար այդպիսի յանձնառութենէ մը, երբ կը կատարուի անիկա օրէնքի և պատշաճութեան սահմանին մէջ. պիտի սովորին վերջապէ թէ ի՞նչ անփոխանակիլի քաղցրութիւն կայ կրօնքի զգացումէն ծնած մաքուր բարեպաշտութեան մէջ, որ Աստուծոյ մտածումին սեեռումով հոգիին կուտայ այն խաղաղութիւնը, որ ամենէն ամուր պատապարանն է սրտին, եւ որ աշխարհի ամէնօրին հոգերէն սասանած և կեանքի կնճնուտութիւններէն շուրաբած խղճմանքին մէջ անշէջ կը պահէ յոյսը:

Խսկապէս կրօնական նիւթի մը շուրջը եղած այս ընդլայնումին իրբեն հաստատում յառաջ բերուած այս խորհրդածութիւնները պէտք չէ նկատուին անտեղի:

Սակայն թէ այդ չորս առաջինութիւններէն առաջին երեք մանաւանդ, խոնարհութիւնը, աղքատութիւնը և հնագանգութիւնը սկզբունքներ են, զորս աշխարհիկ բարյայականի գիտութիւնն ալ կը յանձնած բարէ յանձախ իրբեն կանոն կեանքի: Հարկ է սակայն զիտել թէ մինչ այդ գիտութիւնը կը յանձնաբարէ զանոնք իրբեն տարերք ուսուցումի մը, որ միայն մտքին կը խօսի, և կը ներկայացնէ զանոնք իրբեն պայմաններ կեանքի կանոնաւորութեան, կրօնք կ'աւանդէ զանոնք իրբեն կիմունք ոչ միայն կենցաղակտն կանոնաւորութեան, որ շատ անգամ պայմանադրականութիւններով կը բացարուի, այլ մանաւանդ հոգեկան կատարելութեան, և որոնք, այդ իսկ պատճառու, հոգիին կ'ուղղեն իրենց չեշտը:

Ուրիշ է հարկին առջև խոնարկիլ՝ ինչպէս կը պահանջէ աշխարհի բարոյականը, և ուրիշ՝ սիրոյ համար ցոյց տրուած խոնարիութիւնը, զոր կրօնքը կը թելադրէ. այլ է հանգամանքներու հետեւանքով կը բռուած աղքատութիւնը և այլ՝ անձնութրութեան ոգուով կրուածը. այսպէս նաև հնարանգութիւնը, ու կրօնքը, կամ կրօնքի ներշնչումով խօսով բարոյականն է որ այդ սկզբունքները կը մատնանշէ և կը յանձնաբարէ իրբեն մատունք հոգեոյ, իրբեն միջոցներ, որոնցով հոգեոյն կատարելագործումը կիրականանայ:

Աստուծու ինքնին խոնարհեցաւ մարդուն փրկութեան համար:

Աղքատիկ կեանքի մը թշուառութեան մէջ հաճեցաւ Աստուծու յայտնի ինքինքը: Թէպէտե Որդի է, բայց հնազանգութիւն սովորեցաւ, կ'ըսէ առաքեալը մեր Փրկչին համար, չարչարանքներէն, որոնց առաջնը եղաւ իրեն համար աղքատութեան և մսուրին միջավայրը:

Սյսինքն աստուծու ային են այդ առաքինութիւնները:

Ու ծնունդի պատկերը, Բեթղեհեմի այրին իրականութիւնը զայդ կը քարոզեն մանաւանդ:

\* \* \*

Խոնարհութեան, հնազանգութեան, աղքատութեան և բարեպաշտութեան այդ անլուու քարոզը, այրէն և մսուրքէն արտասանուած, փոխազարձուեցաւ փառաբանութեամբ մը, զոր հրեշտակները հնչեցուցին երկնային բարձրութեանց մէջ արձագանգող անհուն երգով մը, և զոր հովլուները արտայայտեցին երկրպագութեամբ, իրենց հոգիներուն բովանդակ երկիւածութեան մէջ: Բնութեան ծոցին մէջ իրենց ամբողջ կեանքը բարութեան և խաղաղութեան աղջուուրով քաղցրացուցած այդ լուակաց էակները, որոնց խօսքը իրենց սրինգներուն երգը միայն եղած էր երկնքի և երկիր գեղեցիութիւններուն առջև, այդ օրը զարմացուցին բոլոր զիրենք լուղները, ինչպէս աւետարանիչը կ'աւանդէ, հաւատքի և սիրոյ այնպիսի խօսքերով, որոնք անտարակոյս գերագոյն ներշնչումէ մը կը թելադրուին իրենց:

Դաս մը կայ հոս եւս. չկայ՝ աւելի բարձր մհծարանք՝ ճշմարտութեան մատուցուած՝ քան այն զոր կրինանք ընել զայն հաղորդելով այլոց: Աստուծային յայտնութիւնը, բուն իսկ ճշմարտութիւնը, իրաւունքն է ամբողջ մարդկութեան. և ով օր զայն տարածելու համար կը լինի ջանադիր, արդարութեան պարտք մը կը կատարէ գերազանցապէս:

Նոյն բնութեամբ փառաբանութիւնը մընէր անշուշտ նաև այն զոր կը կատարէին մանկան մայրն ու հայրը, առաջինը իր մտքին մէջ պահելով այդ խօսքերը եւ սրոյականի փոխարկելով յաւէտ անոնց իմաստը, իսկ երկրորդը այդ բոլորին հան-

գեղ պահելով անայլայլ պատկառանքի մը սրբութիւնը : Այդ տպաւրութիւնները, այդ խօսքիրուն խելամութիւնը և այդ տեսարաններուն մտապատիմբումը սուրբ ծնողին կողմէ, պիտի ըլլային քրիստոնէական պատմութեան առաջին ազգիւրները, որոնցմէ ապագան պիտի քաջէր իր հաւատաքին ոյժն ու կենդանութիւնը . սքանչացումի՝ դուք ըսէք փառարանութեան՝ ի՞նչ անկշռիի տուրք, որով Մարիս և Յովէփ առաջին կու գայրկեանէն կ'ընդառաջէին իրենց զակին միջոցաւ իրենց եղած աստուածային յայտնութիւնը :

Անոնք, հրեշտակները, հովիւները և աստուածային ծնողքը կատարեցին փառարանութիւնը, իւրաքանչիւրը իր բնութեան և հոգիկն կաղմութեան յատուկ կերպերով : Այդ մեծ և ճշարտապատճ սքանչելի խորհուրդին առջև ի՞նչ պիտի ըլլայ մերինը . ի՞նչպէս պիտի փառարաննենք մեր Փրկչին ծնունդովք մեզի յայտնուած մեծ ճշմարտութիւնը : Ամէն քրիստոնէայ, որ տարույն մէջ անգամ մը գէթ հալորդութեան մէջ կը զնէ իր հոգին այս տանին իմաստին հետ, այդ հարցումը պէտք է ընէ ինքզինքին :

Անոնք զդեգեցան բնաւ անոր հանդէպ

իրենց փառարանութեան այօլնքն պաշտեւութեան պարտականութեան մէջ, հակառակ որ անոր ծագումը միայն տեսներ էին տակաւին իսկ մենք որ քսան գարերու իրականութեան մը վրայ այդ մեծ խորհուրդէն բրդիածած արտահոսած ամրողջ կեանքի մը հրաշալի ճառագայթումը ունինք մեր աչքին առջև, ի՞նչ կընանք կամ պարտինք ընկել իրեք փառարանութիւն . — ո՞հ, ո՞չ այս հանդէնները, ո՞չ այդ երգերը, ո՞չ պաշտամունքի այս սարգուած քը լոկ, այլ այդ ամենէն աւելի մաքուր իմքէր որ մեր մէջ ես, իրեք խոնարհութեան, ողքատութեան, հնագանդութեան և բարեպաշտութեան իրական նուրբումի մը խորանին մէջ, մեր սիրտերուն մէջ և ս ամէն տարի ծնի և մարմնանայ կստուծոյ յայտնութիւնու :

ԱՐՏՈՒԹ ԱԲԵՂԱՑ

## «Ա Ն Զ Ի Ն Ք Ն Ո Ւ Ի Ի Ր Ե Ա Լ Ք»

ՄԵ՛ր ալ թիւը հասաւ երեսուն եւ եօրի .  
Աստուած իմ, սիրս ի՞նչպէս դէպի Քեզ կը յորդի :  
Բայց թիւն ի՞նչ կ'արձէ, Տէր, ընորիկ՝ որ որակին  
Նորայ փայլը մեր մէջ, սրբութեան զինջ ոսկին :

Խընկարոյր կարմիրով լեցուած այս բաժակն ա՛ն :  
Քամելէ վերջը մէջն ողկոլզներ բոցավառ,  
Անդողդոց մատներով բայց անով բըռնած վեր՝  
Բերեւ ենք զայն ընծայ սեղանիկ սրբանուէր :

Ա՛ն զայն, եւ սո՛ւր ուրիշ մը մեզի, փոխարէն .  
Մեր ուխսն է որ երաւն եւ եօրներ հո՞ս բերեն  
Քեզ, իբրեւ ձօն յորի, հաւատի եւ սիրոյ,  
Անարաս կեաներու զոյնք միւս ի նորոյ,

Որ այս հոլով օրննլած, ուոզուած ու աշով,  
Ուոնացնէ միւս ասով հասիեր եւ որբեր չովլ.  
Որ երազի սուրբ իւղին մընայ լոյսը անչէջ,  
Ու «Անձինք նուիրեալք»ն իրենչ միւս այս Տան մէջ :

## ԲԱՌԱՄՄԻՐԱԿԱՆ

### Հ. Ն. ԱԿԻՆԵԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Այստեղից հետում է որ «փոքր իշտակ» տեղ չունի և զինիկի և ոչ եփիմի թարգմանչի անհատական բառարանում, ինչպէս որ՝ «պան», գործուղիս և նման բառն թուում են օտար այն թերթիր ու բոնք լիշտում են այդ բառերը իրենց մէջ՝ բերումներում:

Աւելի հետաքրքրական է Ոսկերեան Սա ևս յիշում է Առաքեալի՝ «փոքր իշտակն իսպահնեցի» (Ա. Կորն. ԺԴ. 10) Մատթէասի մեկնութեան մէջ (Ա. էջ 247): Բայց Բ. Կորն. Բ. 5 և Հոռվիմ. ԺԱ. 25 կոչումների մէջ «փոքր իշտակն փոխարէն գրանում ենք «ի մասնէ», այդ կուրութիւն ի մասն եղաւ իսրայէլի», քանի մի տաղ բառուե՝ «թէ ոք առտամեցոյց, ոչ եթէ զին տրամեցոյց այլ ի մասն ինչ, որպէսզի մի ծանրացաց ձեզ» (Ոսկ. Պաւլ. Բ. էջ 285):

Ոսկերեանի մօտ սուրբքենական կոչումները ընդհանրապէս համաձայն են մեզ հասած Ս. Գրքի բնագրին, բայց կան և շեղումներ որ շատ նշանակալից են: Տեղը չէ այս ինդորով զարդիլ: Դաշլափար տալու համար բերենք մի օրինակ հենց Աւետարանի սկզբից (Մատթ. Բ. 16). Առ առաքեաց կոտորեաց զամենայն մանկունս որ էին ի բեթղանէմ և յամենայն սահմանն որպա յերկեմնեց և ի խոնարհ, ըստ ժամանակին զոր ստոքաց ի մոգուցնու: Ոսկերեանի մօտ, առ առաքեաց և կոտորեաց զամենայն մանկին զոր եղիք ի բեթղանէմ և յամենայն սահմանն որպա յերկեմնեց և ի խոնարհ, ըստ ժամանակին որպէս եւ ըստուգեաց ի մոգուցնու» (Ոսկ. Մատ. Ա. էջ 124):

Եթէ Եղնիկն է Ս. Գրքի սրբագրողը և Ոսկերեանի թարգմանչը, անհասկանալի են այս տարրեր ընթերցումները: Աւելի ակնրաի է Ոսկերեանի կոչումը: սի թիսուսի ծնանելն ի բեթղանէմ Հրէսատանի յաւուրա Հերովդի արքայի, անհասկանի մոգք յարելից եկին յերաւագէմ, ասէին, ուր իցէ նուածին արքայն հրէլից:

Այս կարգի շեղումները ընդունուած

բնագրից տանում են այն ենթագրութեան որ ընդունուած բնագիրը, Սահակի և Եղնիկի սրբագրութիւնից յետոյ, ենթարկուել է նորէն սրբագրութեան:

Հանգուցեալ Եղնիկ պատրիարքը (Դուրեհան) համեմատելով Եղնիկի մի քանի վըկայութիւնները գտել էր որ նրանք ես համաձայն չեն Ս. Գրքի այժմեան լնիքերցումներին, և այս առթիւ նկատում է Նըրաբօքն, իրաւու է որ Եղնիկ սրբագրած լնիք Ս. Գրքը, և կամ Եղնիկ արգեօք հեղիւնակ է իր գործին (Դուրեան Մատենադարան, թիւ 7, էջ 367):

Համեմատութիւնները չեն սպառած Հ. Եղնիկի: Յիշենք մեր կողմից Եղնիկի մի տեղիքը, ուր բերում է Առաքեալի խօսքը՝ թէ զորոյ յառաջապոյն ճանաչէր, յառաջապոյն սահմանեաց կերպարանակից լինել պատկերի որդույն խրոյ, որ ակնարկ է Հոռվիմ. ը. 29. «զորոյ յառաջն ճանաչէր, յառաջապոյն հրաւիրեաց կերպարանակից լինելու և այլն»:

«Յառաջապոյն սահմանեացն համաձայն է յոյն բնագրի՝ որոքըէ, մինչդեռ ուղղուած է հրաւիրեացն. երկու ցյառաջապոյններից մէկը՝ շինած է յառաջնո, ինչպէս վերակ սի թիսուսի ծնանելնն = ուն ՚ուսու յեղութեանուտոց, շրջած է սի ծնանելնն Յիսուսիու: Սրբագրութիւնների նպատակն է եղել աւելի հայցնել, աւելի դիւրացնել:

Արդ մեր տպաւորութիւն է եղել որ այս կարգի սրբագրութիւնն է նաև ափոքր իշտակ փօխան սի մասնէն, որ դիպուածօքն պահուել է Ոսկերեանի մօտ: Սրբարեն ինչո՞ւ Ոսկերեանի թարգմանչը սփոքը իշտակ յիշելու յետոյ, պիտի գրէր «ի մասնէ» եթէ սի մասնէն չկար Ս. Գրքի հայ բնագրում, այլ կար սփոքը իշտակ: Հնարաւոր է որ սրբագրութիւնից յետոյ է որ գրիչները մուծել են նոր ընթերցումը Ոսկերեանի և Եղնիկի կոչումների մէջ: Այս նման դիմողութիւնների ազգեցութեամբ էր որ նկատել էինք անցուակի որ սփոքը իշտակ Եղնիկեան չէ և ոչ սուրբքենական: Մենք գտատական վճիռներ չենք տալիս, բանասիրական խոհեր են որոնց առթիւ, որքան և անհաւանական համարին Հ. Ա. և ուրիշներ, պէտք չէ ատամեներ կըրճաւել, այլ ձեւքը ճակատին գնել և աշխատիլ կնճիռները լուծել:

Թարգմանել: «Նշանագրուի միատող յիշատակարանը՝ ենթիցի յիշատակ Եղնկան ի թարգմանել զգիրս զայս», արգելք է Հ. Ա. տեսութեան: Ռւսով և ձգում է վարդարեկել և թեկին տակ առած՝ ցատում է եօթներորդ գարից տասներեքերորդ դարը: Կարծում է որ յիշատակարանը մի մաղթանք է, որ արել է ձեռագրի Վարդան գրից 1254 թ. ընդօրինակութիւնն աւարտելուց յատոյ: Ավակայն յիշատակարանը ձեռագրի վերջում չէ, ինչպէս վերև յիշեցինք, այլ կնքում է ունշանագիրը: Ապա հետեւում է ժամանակաք կտթողիկոսաց և յետոյ Վարդան գրի յիշատակարանը: Կաթողիկոսների ցուցակում կոմիտասի հայրապետութեան տարիթիւր չէ նշանակուած: Այստեղից ուզեցել էինք հետեւցնել որ ցուցակի առաջին մասը թերեւս նոյն Եղնիկի գործ ինի, որ անշանագիրը կագմելուց յետոյ հանդերձ իր յիշատակարանով, շարել է կոթողիկոսների անունները մինչև իր ժամանակ, շարել է ինքը կամ ժամանակակից մի ընդօրինակա: Մի ուրիշը շարունակել է ցուցակը մինչև Ստեփանոս, ութերորդ գարու վերջը: Նշանակում է այս անժանօթը ապրում է Ստեփանոսի յաջորդի օրով: Ուրեմն ցուցակը Վարդան գրի գործը չէ: Այս նշատակով էր որ ձեռագիրը նկարգրելիս աշխատեցինք պարզել թէ ցուցակը լրի՞ւ է արդի ձեռագրում թէ թուզք է ընկած: Վարդանի գործը չէ ևս առաւել ցուցակից յառաջ զետեղուած՝ Եղնիկի յիշատակարանը:

«Թարգմանելո բառը ևս չի կարող իշեցնել յիշատակարանը մինչեւ Վարդանի ժամանակը»: Հ. Ա. կարծիքով թարգմանել սյօրինել իմաստով առաջին անգամ Հերացին է գործածել 1184 թ. յետոյ Սմբատ սպարապետ իր Տարեգրքում 1272 թ.: Գտնում է որ այս տարիների միջև 1254 թ. Վարդան ընդօրինակած է ձեռագիրը և գործածած նոյն բառը նոյն իմաստով: Ախալ է այս կարծիքը իր հմմքերով: Հերացին վկայում է որ իր գործը քաղել է արար, պարսիկ և յոյն գրքերից և ուրեմն իրաւունք ունէր ասիլու հաւաքցիք և թարգմանեցի ի հայ բարբառ: Օգտուել է նաև հայ նկաթերից և կամեցել այս բոլորից պառնել զիրքս», ուստի և ասում է «Թարգմանեցաւ և զրեցաւ գիրքս»: «Թարգմանելու

գործ է ածած իր բուն իմաստով, և ոչ թէ որպէս յօրինելու:

Սմբատի Տարեգրքը երեք քառորդ մասով քաղուած է Ռւսայիցուց և Գրիգոր երեցից. մի, և վերջին քառորդն է միայն իրենը: Եղնիկի գործը ևս նոյն բնաւորութիւն. մեծ մասը քաղուած է կի աղրիւրներից և իրեն զրի սեփականութիւն է զըրիթ է միայն Հոփսիմեանց հատուածը: Սմբատ իրեն անուանում է երկիցս սթարգմանող պատմութեանս: Եղնիկ ևս նոյն բառով է որակում իր գործը: Ի՞նչ է բառի իմաստն այս գէպքում:

Հնիրի մօտ թարգմանութիւն նշանակում է նաև մեկնութիւն: Թւում է թէ այս իմաստը պարզ հետեւութիւն է յունարէնի, ուր ըրոշուն նշանակում է մեկնել և թարգմանել:

Բիւզանքական շրջանում, ինչպէս եւ նոր յունարէնում, ըրբուն է միայն սմիկութիւն իմաստը: «Թարգմանելու արտայատում է մետաքրձակ բառով, որ զարձելու երկու իմաստ ունի՝ պարփառը, եւ թարգմանել: Յունաբան գպրոցը թարգմանել է այս բառը՝ յարանել որ, սակայն, մեծ ընդունելութիւն չէ գտել Կարծում եմ որ յոյն բէտաքրձակ բառի հետեւութեամբ, սթարգմանելու բառը գործ է ածուած նաև պարփառելի իմաստով:

Արդ Եղնիկի աշխատութիւնը մեծ մասով բէտաքրձակ, պարփառը է, և ուրեմն կարող է ասել՝ Թարգմանել: Սմբատի Տարեգրքը ևս բէտաքրձակ է, և ինքը՝ Թարգմանող, բէտաքրատութեամբ մեծ պատմուածին է:

Զուարափակ: Հ. Ա. կասկածում է թէ Կաղանկատուացին առած լինի այս բառը Ազաթանկեղոսից: Մենք մնում ենք մեր կարծիքին: Ոչ միայն բառեր, այլ ամբողջ նախագասութիւն է քաղել Սզաթանկեղոսից, ինչպէս և ասպինական ցանկալի սուրբ հաւատոցն լինելով յաշխարհաճնուռն հայրենեացն որդի գտանիւր չնորհացն (sic) Աստուծոյ մերձաւոր կենարար կենացն լինելով (էջ 381): «Պարոյիք որմոյն Կաղանկատուացու մօտ (էջ 351) այլ բան չէ քան Ազաթանկեղոսի պարկէն»ը, շփոթած պարոյիք հետ, եթէ միայն զըշագրական սխալ չէ:

Փառներսին: Հ. Ա. յամառում է իր անօրինակ սրբագրութեան վերայ. Փառ-

ներսեկ անունը որպէս թէ ծագած է Փառէն ոմն երեց բարելի սխալ ընթերցումից : Խաչո՞ւ Փառէն պիտի Փառներսէն զառնար կարց է տալիս Հ. Ա. : Խակ ինչո՞ւ Կորինք Մաշթոց գարձել է Եղինիկ երէցի մօտ Մեսարաւու Հ. Ա. աւելի հեռու է գնում, երբ պնդում է որ Փառներսէն չէ կարող պահյա անոն լինել, և որ պահյա բառակազմութեան օրէնքը պահնանջումէ Խերսէն-Փառէն Այդպիսի օրէնք չկայ: Գէթիշէր այնքան գօրեց լիշողութեան տէր բանասէր Փաւստոսի՝ Փառաւազ = Սերէսոսի՝ Փառնաւազ = արեամտեան հեղինակների՝ Փարավաշչուս, Փառանձեմ էլ չեմ ասում յոյն հեղինակների՝ Փարանուրուս, Փարանձետուս և ուրիշները որ գիրութեամբ կարող էր գտնել իր Խանակի անունը Սերէսոսի՝ Խերսէնք նաև Սերէսոսի՝ Խրոս-Խրմիդ, Խորենացու՝ Խոռոխրուս ուրիշովն մի այլ հնչումն է փառն-ի, կամ Farrux-Sapuh, ուր բարեկ գարձեալ նոյն փառն բառի այլ ձեռն է:

Յուսիկ = Սահակ = Նահակ: Կամակոր մտքի մի ուրիշ օրինակ: Երեք հիմնով/նատարբեր անունների նոյնացման դէմ կարելի է միայն երեք անգամ ոչչէ ասել: Հ. Ա. կարծիքով, Սահակ անունը Կորճայքում արտասանուում էր Շահակ ասորական ազդեցութեան տակ, իսկ սհայ բնիկ ժողովորդին բերանը սեղմուած եղած է Յուսիկ: Ոչ, որքան կ'ուղէք սեղմեցէք բերանը Սահակից՝ Յուսիկ չի գուրս գաւ: Բերան սեղմելով չի կարելի բառեր մենակնել և ոչ չի բերան լայնելով՝ սխալ մենակութիւններ պաշտպանել: Հ. Ա. ժամանակ է գտել թերթելու Հերքման, ուր տեսել է որ այս լիզուագէտ Շահակ անունը զգուշօրէն կը կապէ իրանական շահ բառի հետ, իսկ ամոքէն չի անցներ Շահիկ, Շահէն անուններու հետ համեմտաելու: Խակ Հիւրշման մտքէն կ'անց ըլլո՞Շահակը հանել Սահակից: Այս է խընդիրը: Սահակ անգամ եփեմի թարգմանութեան մէջ մասցել է միշտ Սահակ: —

Խէ կը վերաբերի Սահակի ստուգարան նութեան, ան ի՞նչ է ասում մի ուրիշ հեղինակաւոր անձ. «*Շահակ*=pers. *Շահրա* (etwa zu *Շահրու*) oder besser *Շահրա* (*Hyponoristicon* eines mit *Շահ*=ap. *Շահիրա* “Herrschaft, Zusammengesetzten Namen.., (J. MARQUART, *Philologus*, Bd. 55, p. 240):

*Խասեղի է և իր հենասոն նկատողութիւնը*

Շահրիկ-ի վերաբերեալ: Շահրիկ նշանակում է կողմապետ, բայց է ե՛ւ յատուկ անուն (HOFFMAN, *Ծաշոց առ Ծցրին Ծօլոն*, p. 72), ինչպէս Շահապ է սատրապ, բայց նաև յատուկ անուն է՝ Փաւստոսից յայտնի («Եպիկոպոս Տայոց Կիրակոս որ Շահապ կոչէք»): Դեկան ևս կողմապետ է նշանակում, բայց նաև յատուկ անուն է նոյն Փաւստոսիմ ինչ վերաբերում է մեր համեմտառթեան Շահակ և Շահրիկ, ան ինչ է մտածում նշանաւոր իրանագէտը. Der Name Shahruk scheint eigentlich Kreisvorsteher zu bedeuten und mit Shahrig gleich zu sein (INSTI, *Iranisches Namensbuch*, p. 277): Պարզ է:

Արբանեակ: Եղնիկ երէց իր գործի ընթացքին յիշատակում է Սահակի և Մեսրորի աշակերտաներից, Ակոնդ, Արձան, Կորիւն և Նզիկի, անուանելով նրանց աւրանեակի նոցուն լրւաւոր հանդիսիցնա: Եղնիկի անունը պարզապէս աքացում է Հ. Ա. մուլա Կարծիքի գէմ և ապացուցանում որ նանազգի հեղինակ եղնիկ երէցը չի կարող նայնը լինել Կողբացու հետո: Հ. Ա. փորձում է վերացնել այս խոչընդուած, յայտարարելով այն անհարազատ: իբր թէ արարանեակ և հանգէսք բառերը գործ են ածուած ոչ-գասական առումով: Այստեղից, կարծեմ, մի բան է հետեւում որ նշանագրի հեղինակը չէ կարող լինել գասական Կողբացին, և ոչ թէ որ յիշեալ խօսքերը անգաւորական են: Թողնենք որ նկատողութիւնն ինքը սխալ է: Հ. Ա. ի չարն է գործ գնում իր գասական քիմքը ներշնչումները: Կորիւն իրեն կոչում է ասրանեակ բատաւտարանական հրամանացը Սահակի եւ Մաշթոցի (Էջ 47): Խեղճ եղնիկ երէցը կըրկնում է նոյնը նաև Կորիւնի լինիկի կիրակիցների՝ Ակոնդի, Արձանի և Եղնիկի նկատմամբ և անշուշտ հետեւով Կորիւնին եղնիկ երէց համարում է Ղեռնդին անշարիս ի գործ մշակութեան, որ ոչ այլ ինչ է եթէ ոչ Կորիւնի՝ աստուածագործ մշակութիւննա:

Հ. Ա. փորձում է հերքել մեր տեսակը Հոփիսիմեանց հատուածի վերաբերեալ: Ի հարէ չի կրաժարում այստեղ և սորանոր և անհանգուրժելի սրբազութիւններ առաջարկելուց, Արդյան ուղղում է Արահամ, Կամովիկ՝ Սամուէլ սրպէսզի նոյնացնի 607 թուին յիշուած վանաց երէց-

Ների հետո Զանազանութիւն չէ տեսնում Եղնիկի և Սերէսոսի խնդրին հայող պատամուծի մէջ։ Սերէսոսի Հնոր տարին Խոսրովի ուղում է հաշտեցնել Եղնիկի 29րդ տարրու հետ, մէկը՝ շինութեան սկզբան համարելով, միւսը՝ աւարտումը։ Եւ այնքան միամիտ է որ կարծում է թէ Հոփիսիմեանց տաճարի Նման մի շէնք կարիկի է աւարտել «գրիթէ լընթացս մէկ տարրույ», և այն էլ երկանի գաշտում ուր տարրուան մէջ հազիւ 5-6 ամիսն նպաստաւոր է շինութեան համար։ Թուերի տարրերութիւնը այստեղ նոյն տեսակի է ինչ որ նկատում է Սերէսոսի Գիրը Թղթոցի տուեալների մէջ 607 թուի ժողովի մասին։ Ըստ Գիրը Թղթոցի ժողովը կայացել է Խոսրովի 17րդ տարին, մինչդեռ Սերէսոսի ասելով, Մըրատ, որի հրամանով ժողովը գումարուել էր, վերաբարձել է Պարսկաստանից 18րդ տարին։ Թեթեան նշանակութիւններ են։ Հարկան, Կարելի է, թիրեաւ, մի և մի սրբագրել մէկը միւսով, բայց գտաւր է նոյնն անել ինչ եւթ նկատմամբ։ Վերջապէս եթէ մէկը յիշում է շինութեան սկզբաը, միւսը վերջը, ինչպէս կարծում է Հ. Ա., պանով վերանում է հակասութեան։

Եղնիկի՝ «խառնակը յօդից բնաւ նոյնանիշ չէ Սերէսոսի՝ «յօշեալ ի միմեանցօթ, այլ բոլորովին հակառակը»։ «Խառնակք» բառի իմաստը պարզեց համար պէտք է գիմել սուրբգրենական հետեւել տեղերին։ Պատուա առաքեալ համեմտառում է Եղնիկեցին մարդկալին մարմին հետ ուր զ զանազան մասեր ներդաշնակօրէն շաղկապուած՝ կազմում են մի միութիւն։ «ամենայն մարմին յագիւք եւ խալապէօք տարաքերեալ եւ խառնեալ աճէ» (Կող. Բ. 19), ուր խառնեալ = յոյն սովորականութեան դարձեալ, ամենայն մարմին յօդեալ և պահանեալ ամենան խաղալիօք տարրերութեան» (Եփ. Դ. 16), Այսեղ պատշաճեալ = նոյն սովորականութեան Ոսկերեան իր մենակութեան մէջ առաջին գէպօւմ գործ է ածում՝ ընդ միմեան յարեալ (Էջ 593), երկրորդ՝ «հաստատեալ» (Էջ 792). Եփեմ ևս ունի հաստաել (Էջ 148)։ Նոյն իմաստը բառիս տեսնում էնք նաև Ելլց Իջ. 11, ևս արասցես օդս պղնձիս յիսուն և խոտենեցես զօղսն ընդ ճար-

մանզմն և կցիսցես զփեղկսն և եղիցին միօւնդութեած բառերը հոմանիշ են և թարդմանութիւն միենայն յոյն բառի՝ սոնգուած։ Ասել է թէ «խառնակը յօդից ողջ և անքականակում է՝ սխառանումն մարմնոյն յօդիւք կայր ողջ և անքական ուրիշ խօսքով, Հոփիսիմէի մարմինը քայլքայուած չէր, և հանդերձն անգամ չէր փակել»։

Սերէսոս աչքի առջև ունի Ազգաթանգեղազոսի՝ յօջէին զնա անզամ անզամ (էջ 107) և ասում է որ Կոմիտաս ոչչ համարձակեցաւ բանալով պատանը, այլ բաւականացաւ զնքել իւրով մատանեաւ Ս. Գրիգորի և Ս. Սահակի նման։ Մինչդեռ Եղնիկի «առաջին հանդերձով» ակնարկ է Ազգաթանգեղազոսի մի ուրիշ տեղիքի, ուր Ս. Գրիգոր սպմի մի իւրաքանչիւր ի սրբոցն առեալ յիւրաքանչիւր արկեղ զնէր իւրաքանչիւր հանդերձով» (էջ 394)։ Եղնիկ ոչ միան տեսուի է, այլ և շօչափել իւր ձեռուով, որ մարմնը ողջ և անքակ էր ուստի և ասում է աշրգեոք անհաւատալի թուիցի զնիք մեր թիկելոց։ Եթէ միայն տապանը շօչափած լինէր, ինչպէս կարծում է Հ. Ա., զարմանայու թիւն կար հետնորդների համար։

Բացի սրանից Սերէսոս չգիտէ որ Կոմիտասի օրով Հոփիսիմէի գանահայրն էր Կամովիզը։ Գաթընեան ուղեցել է ուղղել Սամուէլ, երեխ, ինչպէս նկատել էինք, ենթագրելով որ 607 թուին ժողովին ներկայ Ամառէին է, Հոփիսիմէի վանահայր։ Այստեղից Հ. Ա. նոր եկրակացութիւններ է հանել, և նոր սաւերածոյ սրբագրութիւն կատարել Եղնիկի բնագրի մէջ։ Սակայն Կամուէլ հաստատակս այլ անձ է քան Սամուէլ։ Յայտնի է Կոմիտասի արձանագրութիւնը։ ևն, Կոմիտաս, եկեղեցապան Սրբոյ Հոփիսիմէի, կոչեցայ յաթռու Սրբոյն Գրեգորի։ շինեցի զտաճար որբոց վկայեցա Քիսիտոսին։ Սամուէլ Կոմիտասից յառաջ էր վանահայր Ս. Հոփիսիմէի, 607 թուին, իսկ Կամովիզ նրա յաջորդն է նոյն պաշտօնում, 618 թուին։ Անունն օտարոտի է Հաւանարքն նոյնն է ինչ որ Ս. Գրիգոր յայտնի Կամուէլ կամ Կամիշոյ-ի («յարեաւ Քիսուու») պէս մի անուն։

Արգւա անունը ևս ուղղելու չէ Սբրահման, ինչպէս իրեն թոյլ է առուել Հ. Ա.։ Զեռագրեր շատ պարզ է և ոչ մի կասկածի տեղիք չէ տալիս։ Վերջին տառի մի ստեղն

մաշուած է և նորոգող լրացրել է այնպիսի զգուշութեամբ որ ստեղնի կէտի նման է, չ. Ա. հայ եկեղեցական անունների մէջ չի գտել Սրբու, ուստի և սրբազրելու պէտք է տեսներ. Այս բնա բանաւոր պատճառ չէ: Անբանողում անունն ես չի պատահում ոչ եկեղեցական և ոչ աշխարհական անունների մէջ: Բայց անա այդ անունն երեան է գալիս Անիի 622 թուի արձանազրութեան մէջ, ուրեմն մեր եզնիկ երէցի օրով: Արիսողով սխալմամբ Սրբահամ են կարգացել շատ շատերը և այդպէս էլ տեսնում եմ Հ. Գարեգինի ռթարտէց հայ հնազրութեան աշխատութեան մէջ, բայց ստոյդ ընթերցումն է Արիսողով: Ուրանա՞նք, ուրեմն, արձանազրութիւնը և կամ սրբազրե՞նք Արբահամի: Արդյայի գոյութիւն Հայոց մէջ նմուէի և Բրիչովի գարում զարմանալի չէ, մանաւանդ որ հասարակ անուն չէ: Աստրական Սրբահայի սղումն է: Իսկ Սրդլահան երէց էր որ նահատակսւեց Սրդիչոյ և Սրդա եպիսկոպոսների հետ 374 թուին: Սրանք ընդունուած են և մեր գոյամաւուրեցներում Կմինչեւ անգամ հին օրացոյցներում:

Հ. Ա. միայն Արդյա անունը չէ սրբագրել, այլ մի ամբողջ նախադասութիւն, աղաւագելով բնագիրը:

Եզնիկ երէց պատճառ է Հոփիսիմեանց նշխարների բացումը Ս. Մահակի օրով եւ կնքում իր խօսքը ասելով: և եւ եղեւ այս ի յամս Արդյա վանաց երիցու սրբոյ ի Վաղարշապատ քաղաքի (:) մինչև յաւուրս Կոմիտասայ, Որոցն Հոփիսիմեանց սպասաւորիո (") աւայն: Փակածի մէջ առաջ վերջակէտին նշանակութիւն տալով՝ կարծել էինք որ նախադասութիւնն այդտեղ վերջանումէ: Այժմ տեսնում ենք որ վերջակէտը ջնջելու է: Պատճած տեղի է ունեցել նախ քան Կոմիտաս, որի օրով պատահած նոյնանման գէպքը պիտի պատմէ, այն է նշխարների վերստին բացումը տաճարի վերաշինութեան ժամանակ, երբ Օթովանիկ վանահայր էր կաթողիկէ և Կամովէլլը՝ Հոփիսիմէրի:

Ամէն ինչ կանոնաւոր է և անկարօտ մեկնութեան:

(") Հ. Ա. բերում է Յովհ. կիթ. անունը կըող ցուցակի, չէք Կոմիտաս... ի շինաւանեկ վկայացանի Սրբոյն Հոփիսիմէրի: Զարեանաւոր է որ սրբազրութեանց այնքան սիրահար բանասէր չէ նկատել որ Ժինաւան սրբազրելու է Ժինաւ:

Սակայն Հ. Ա. ուղում է անպատճառ Արդյա կարդալ Արբահամ որպէսզի նոյնացնի նրան 607 թուի Արբահամի հետ Այս ձախորդ միտքը տանում է նրան գէպի մի նոյնաչու ձախորդ բնագրային շեղումի, որպէս թէ օեւ եղեւ այս ի յամս Արդյային է սկիզբը Կոմիտասի հատուածի. և հետեւապէս Արդյա՝ Խեղաթիւրած Արբահամ էր երէց կաթողիկէի՝ Կոմիտասի նորոգութեան ժամանակի:

Սակայն կասկածից գուրս է որ օեւ եղեւ այսօք վերաբերում է Սահակի հատուածին և ոչ Կոմիտասի: Վերջինիս օրով կաթողիկէի վանահայրը Յոհաննիկ էր և ոչ երեակայական Սրբահամ: Այս իր հակառակութիւնը վերացնելու համար Հ. Ա. յայտարարում է որ Արբահամ մեռել էր 618-619 տարիների ընթացքին եկեղեցու շինութեան աւարտելէն յառաջի հակ 616-617, այսինքն Խոսրովի 28րդ տարին, ուրեմն Արբահամը տակաւին կենդանի էր, մինչդեռ, ըստ Սրբէսի, այդ տարին կաթողիկէի վանահայրը Յոհաննիկ էր:

Այս կարգի սրբազրութիւնները յարգել չենք կարող և կարծում ենք որ աղաւութիւնն էլ իր որոշ սահմանն ունի և պիտի ունենայ:

Եզնիկ և Սրբէս քաղել են ըստ Հ. Ա. իրենց հաղորդագրութիւնը Հոփիսիմէրի մասին Վրթանէս Քերթողի զրուածքից: Եզնիկ պատմում է որպէս ականատես և ուրեմն անկախ է որ է աղբիւրից: Բացի սրանից կասկածով ենք վերաբերում որ Վրթանէս Քերթող այցախի մի գործ ունենար, որով հետեւ Վրթանէս մեած էր Կոմիտասի կառուկանանուուց յառաջի: Մեր այս մտքի կէմ խոժոռում է Հ. Ա. և աղաւոյցներ պահանջում: Վրթանէս տեղապահ էր Մովսէսի մահուանից յետոյ և իր ժամանակի ամենակարևուուն գէմքը հայ եկեղեցականութեան մէջ: Առաջինն է որ հաւաստիօքէն կրում է Քերթող՝ այնքան բովանդակալից անունը, որ վկայում է իր բարձր գիտութիւնը: Անվեհեր ճակատեց քաղկեդոնականների վտանգաւոր յորձանքի գէմ, որոնց գլուխն էր փառատեհն և ուխտազանց կրիրին, պաշտպանեց հայրենի աւանդները հայրապետական աթոռի թափութեան ժամանակի: Վաստակաւոր գէմք էր և միակ արժանաւոր թեկնածու կուսաւորչի գահին:

Եթէ 607 թուրէն չընտրուեց, պատճառը Մժրատ Բագրատունի իշխանի հայտարարքաղաքականութիւն էր Անջատականներին մոլորդի թիւնից յիշ բերելու համար Մժրատ մեկուսացրեց Վրթանէսին, որպէս պայտարի մէջ չեշտուած հակառակորդների կողմէն անլոգուների անձն, և ընտրել տուց Սրբահամի պէս անդոյն եկեղեցական։ Վըըթանէն մեաց իր գիրքում, որպէս խորհրդական ե՛ւ Մժրատի ե՛ւ Արքահամի։ Հարկաւ, Մժրատի յոյսերը չարդարացան, անջատականները, արտաքին ոյժերի ազգեցութեան տակ, ընտրեցին մի այլ կաթողիկոս։ Մժրատ Պարսկաստան կոչուեց։ Միութեան գործը ձախողեց, Վրթանէս իշտուուէ կ վերջին անդամ Արքահամի բնարութիւնից մի տարի յետոյ 608 թուրին։ Այսուհետեւ ոչ մի լուր ։ Ծովաննէս Մամիկոննեան պատմում է որ Արքահամ ուղարկեց Կիրքինի մօտ միութեան գործով կոմիտասին։ Արքահամ կաթողիկոսը մեռաւ 610-611 թուրին, երեք թէ ջրո տարի իշխելուց յետոյ (ի՞նտարին ուղղելու է Գ կամ Դ)։ Կոմիտասի երեան գալը մի գերում, որ պատկանում էր տարիներէ կ վեր Վըըթանէսին, ներշշնում է այն միտքը որ Վրթանէս այլես չկար, թողել էր այս աշխարհը։ Երուսաղէմի գրաւումից յետոյ 614 թ. պարսկական արքունիքում մեծ ժողով գումարուեց գաւանաբանակախնդրի չորսը։ Հայ Նեկեցու կողմէից ներկայ էին Կոմիտաս և Մատթէոս եպիսկոպոսները։ Դարձեալ Վրթանէս չկայ, մի լուսաւոր զուուին, որ իր փորձառութեամբ և տեսական պատրաստութեամբ ամենէն որպեսալ էր ներկայացնելու Հայ Եկեղեցին միշազգայն մի կաճառում որպիսին էր Տիգրոնի ժողովը։ Կասկածը, որ Վրթանէս մեռած էր, նոր ոյժ է ստանում։ Վերջապէս հայրապետական գահը 610/611 յետոյ քանի մի տարի թափուր է մնում և Կոմիտաս ընտրուում է մեր հաշուով 616-617 թուրին։ Նորէն Վըըթանէս չկայ։ Այս գիտողութիւնները իրաւունք են տալիս մեզ աօելու որ Վրթանէս մեռած էր Կոմիտասի ընտրութենէն տարիներ յառաջ։ Կարձեմ Հ. Ա. չէ արգիւել մեզ մեկնել երեսովթները, ինչպէս մենք ենք հասկանում և լուսաբանում առանց սրբագրական աւերութեների և այլ կարգի բռնութիւնների։

Վերջացրինք մեր ասելիքը։ Հ. Ա. «Պատասխանուիր մէջ գժրախտարար չգրաժանք եւ ոչ մի առողջ կէտ, որ մեր միտքը հանգչէր տեսնելով մի բան ճըշտուած, մի թիւրիմացութիւն վանած, մի սիսակ ուղղուած։ Ախալաշատ զրութիւնն, որպիսին արժանի չէր ուշազրութեան որ մենք յատկացրինք եւ յատկացրինք միմիան յարգելով, ինչպէս միշտ, հեղինակի անձը որ արտակարգ տոկունութեամբ և սիրով աշխատում է այն գաշտուում որ մեզ այնքան մօտ է։ Այդ յարգանքն է որ թելազրում է մեզ և մի վերջին նկատողութիւն։ Հ. Ա. յայտարարուում է որ գդասական լեզուուի նկարագիրը նկատելու և անոր առանձնայտակութիւնները զգալու համար, քաղցրութիւնն ճաշակելու համար, հարկ է ապրած ըլլալ զասական մատենագիրութեան մէջ, սնուցած ըլլալ իմիք գասական ճաշակով։ Պահանջը մը, առանց որոյ անկարելի է զանազանութիւնն զնել զասական և ոչ-զասական լեզուներու մէջ և որ ն։ Ազոնց չէ հետաքրքրուած դասական լեզուուով։ Կայ վարդ հոտաւէտ, հուուզ հոտաւէտ եւ առաւել հոտաւէտ, տարբերութիւնը տեսութեամբ չենք կը ընտար գտանէ, վարժ հոտառութիւնը միայն կը զգայ։

Արդ, մեր կարծիքով, այս յայտարարութիւնը ամենատիուր յանձնարարականն է, ցաւալի վկայական, որ մի բանսէր կարու է լինքն իրեն տալ։ Միթթարեան հայկաբանութեան լուսավայր աստղերը, սկսած Հ. Բաւգրքի անմահ հեղինակներց, նոյնպէս սրած էին իրենց գիմելը, ոչ պակաս քան Հ. Ա., զասական վարզեր հոտութելով, Բայց և այնպէս Եղիշէ, Խորենացի, Փիլոն, անգամ Զենոր համարում էին եւ գարու գրիչներ։ Մեր ժամանակ, Հ. Հայունի, որ գուցէ աւելի քան Հ. Ա. սիրաւել է Ասկերեանի և Եփրեմի մեկնութիւնները, նիւթեր քաղելով իր ուսմունքների համար, հաւա, լեզուական արգելք չէ տեսնում Խորենացին Ե. զարում թողնելու։

Աւելի լաւ է թողնել վիմքը, չվասահանալ հոտառութեան։ Քիմքը ազրիք է քմհանութեան։ Ընտրենք այլ ուղեցոյցներ, և առաջնորդուինք այլ սկզբունքներով։

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՄՈՎՍԵՍ ՎՐԴ. (ԱՊԱ ԿԱԹՈՂԻԿՈՍ) ՏԱԹԵՒԱՑԻ ՈՒԽՏԱՒՈՐ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ (1610-1613)

Մովսէս վարդապետ Սիւնեաց աշխարհէն էր. Բաղաց գաւառէն, որ կ'ըսուի Աճանան, Խոտանան գիւղէն:

Համաձայն տեղեկութեան Առաքել վրդ. Դաւրիժեցի (1601-1602), աւելի կամ պատկաս, Մովսէս տասնհինգ տարեկանին քահանայութեան աստիճան կ'ստանայ և կ'օրեանուի կուսակրօն քահանայ: Մովսէսի եկեղեցական կեսանքը ու բարւոք զործունէութիւնը ինչպէս նաեւ եկեղեցւոյ պայծառութեան և հոգեոր բարեկարգութեան համար իր ճիգերը մեծ էն, այնպէս որ արժանացած է Ս. Էջմիածնի հայրապետական Աթոռին: Մովսէսի այդ շինարար զործերը լիովին բացատրուած են Հայ Եկեղեցւոյ պատմութեան էջմիածնին մէջ, ֆափաբոնները ձեռնասպատմիներէն կրնան տեղեկանալ: Մենք մեր այս յօդապահին վերնագրոյն համաձայն, գլւանարապէս պիտի հետեւինք Առաքել վրդ. Դաւրիժեցիի պատմութեան, որմէ կը հասկցուի թէ Մովսէս վրդ. Երուսալէմի իր ուխտաւորութեան մէկէ աւելի այցելութեանց առթիւ, Ս. Յակովեանց վանուց միարանութեան դորդունէսիթեամբ, սորված է մոմ սպիտակայններու արուեստը, ուր այն ժամ նպաստեց եւ ապա պայծառացնելու իր բախտը: Պիտի հետախնք Առաքել վրդ. Դաւրիժեցիին որուն նկարագրութենէն յայոնի կ'ըլլայ թէ Մովսէս վրդ. Երուսալէմի մէջ մոմ սպիտակայններու արուեստը կուսանի միարանութենէն կատարեալ յաջողութեամբ, և ապա հայրենի գաւառները գաւանալէ վեր նոյն արուեստին չնորիւ կը պայծառանայ իր բախտը յօդուած Հայաստանեաց Վ. Եկեղեցւոյ:

Մովսէս պէտք ունէր ուսման և համական անչափահան ըլլալով կ'աշակերտի նախ Սրապին վարդապետին, բայց շուտով այս մեծ վարդապետը կը վախճանի, սակայն Սրապին տաճանելով աստուածաւին չնորհք Մովսէսի վրայ իր մահէն առաջ կը հոգայ զանիկա: և կը յանձնարա-

րէ իր աւագ աշակերտին կեսարացի Գրիգոր վարդապետին, որպէսզի հոգ տանի անոր վարդապետական ուսման և յետ չափահասութեան տայ գաւազան և վարդապետական պատիւ: Մովսէս քանի մը տարի կ'աշակերտի Գրիգոր կեսարացիին: Յակոր կեսարացիին գրածին նայելով (Ձեռ. Միեննայի թ. 593) Գրիգոր կեսարացի 1610ին Պոլսէն նգիպտոս և Սինա կը ճամբորգէ իր հետ ունենալով Մովսէս վրդ. ը և սրուն գաւազան ալ տուած էր, և անկէ ալ կ'այցելէն Համիթ և բազմաթիւ եպիսկոպոսներով կուպուներով կուգան նրանք (1610) վանքին պարտուց ինչդիրը կարգադրելու համար և այս թուրին Գրիգոր Պարոնտէրը կը կարգուի առաջնորդ Երուսաղէմի:

Գրիգոր կեսարացի 1611ին կը վերագանայ Պոլսի, իսկ Մովսէս կը մնայ Երուսաղէմ, ուր կը կարգուի Ալուսարար սուրբ Յարութեան (Առ. 286): Դաւրիժեցի կը գրէ թէ Մովսէս հրաման կ'ընդունի այս միշտին Գրիգոր Պարոնտէրէն երթալու ոփ նուրիսկութիւն վասն Երուսաղէմի և զրագում արդիւնս ժողովեալ ի քրիստոնէից՝ երեր յերտապէմ առաջի Գրիգոր Եպիսկոպոսին (Առ. էջ 286):

Մովսէս վրդ. իր նուրիսկութենէն առաջ հետամուս կ'ըլլայ Երուսաղէմի մէջ սորվելու մելրամամբ ներմակցնելու արևաւեսթ: Մենք այս արուեստին նկարագրութիւնը պիտի ընհնք քաղելով զայն ներկայ Միարանութեան ծերունի և փորձառու անդամներէն. նոյն արուեստին նկարագրութիւնն է հետևեալը: Ս. Զատկէն յետոյ ուխտաւորները կը վերադառնան իրենց հայրենիքը, Ս. Աւետիս միարանութիւնը յառաջիկայ տարւոյն համար կը զրադի կարեոր պատրաստութիւններով, որոնցմէ մըն էր մեղամու ներմակցնելու եղանակը: Վանոցս Թոքաթ թաղ կոչուած յարկարաժինը մեծ կաթսաներ կը զրուին, որոնց մէջ կը հալցնեն դեղին մեղլամոմը, որուն մօտ

գետեղուած էր տախտակեայ երկար տաշտ մը պաղ ջուրով լցուուած, վերևե կախուած էր երկար պղնձէ հաստատուն, բամզ մը (սիրզէլ), նոյն տաշտին վրայ զետեղուած կար նաև կոր փայտէ երեսուն սանթիմ հաստութեամբ անիւ մը, երբ միաբան մումագործ պղնձէ շերեփով մը կաթսայէն հալած մոմը կը լեցնէ քամոցի վրայ, իր օդնական փայտէ անիւ բրագապէս կը դարձնէր որպէսզի հալած մոմը չփափի, իսկ միւս միաբաններն ալ փոքր զամբիւններով ջուրին մէջէն կը հաւաքէին պաղած մոմի ճերմակ հատկիները որոնք արեգակին գէմ կը փոռուին տարածուած երկար ճերմակ կտաւին վրայ: Ամէն օր փոռուած մոմի հատիկներուն վրայ պաղ ջուր կը սրսկեն որպէսզի իրար չփափին, այսպէս եօթն օր շաբունակին յետոյ մոմագործ կը հաւաքէր վերստին համեցնելով կը պատրաստէր եկեղեցու համար վառելով մոմ, նոյն եղանակը տեսած է մինչեւ 1899 թուսկանը: Այս կարեւոք գործողութեան կը հսկէն օրուաւ պատրիարքը և բոլոր եպիսկոպոսները և գործին կը մասնակցէին Միաբան վարդապետներէն զատ, ժառանգաւոր սաները:

**Մովսէս վրդ.** 1610-1613, ժամանակամիջոց մը մեայ երուսաղէմ «նուիրակութեան» գործով միասին, նոյն միջոցին է որ մեղրամոն երեմլիցնելու արուեստին կը հետեւ և 1613ն ալ ներկայ կ'ըլլայ Կրիզոր Պարոնտէր Պատրիարքին եպիսկոպոսացման արարութեամբ, Աւետիս կաթողիկոսի ձեռնադրութեամբ, ինչպէս յայտնի է նոյն կաթողիկոսի կոնգակէն:

Քիչ վերջ Մովսէս վրդ. կը մեկնի երուսաղէմն իր հայրենական զաւառը, հոն ալ կը շարունակէ մոմ սպիտակացնելու իր արուեստը. երբ երեսնի մէջ կը մեայ, ծան Արաս հրովարտակ մը կը դրէ Ամիրգունայ խանին Մովսէս վարդապետի համար, կը գրէ թէ «Մանիր Ամիրգունայ խան զՄովսէս անուամբ վրդ. ն' որ բնակի ի քում քաղաքի առ. քե. փութանակի առաքեսցես զնա առ իս, ուր և իցեմ ես' եկեւ գտցէ զիսու Պիտի հետեւինք Դաւրիթեցին բացատրութեան, որ է հետևեալը. Մովսէս վրդ. ամէն տարի մոմ կը ճերմկցնէր, և եկեղեցին մէջ պատարագին ժամակարգութեան, տէրունական և սրբոց տօնիրուն սպիտակ

և պայծառ մոմեղէններով մեծ հանդէս կը կատարէր ինչպէս զրուած է Յովհաննու Օձնեցոյն պատմութեան մէջ:

Թագաւորներուն սովորութիւնն էր որ բոլոր երկիրներէն տղաքներ և աղջիկներ կը հաւաքէին. այս սովորութեամբ Յահ Արասն ալ իր նախարարներէն մէկը՝ ուրուն անունն էր Բայինդուր բէկ, և անոր հետ ներքինիներ Ալրապատական կը զրկէր թագաւորին համար տղաքներ եւ աղջիկներ ժողովելու և անսնք հասան երեւան: Օր մը զրօսանքի համար, Բայինդուր բէկը և Ամիրգունայ խանը միասին եկան անտեղը ուր բնակած էր Մովսէս վրդ. հան Մովսէս վրդ. ը նուէլ տուաւ սպիտակ մոմէն եօթք մոմ Բայինդուր բէկն և եօթք մոմ ալ Ամիրգունայ խանին: Բայինդուր բէկ մոմին սպիտակութիւնը տեսնելով հրճուեցաւ և շատ սքանչացաւ և ըսաւ. կը պահմ այս մոմիրը և իբրև աղերս կը մատուցանեմ: Երբ Ամիրգունայ խանը լոեց այս խօսքը, ըսաւ, որովհետև այսպէս կըսէք. իմ բաժինն ալ քուկինիդ հետ կը միացնեմ, որպէսզի իմ նուէրս ալ միանայ Շահնին առջն:

Իսկ Մովսէս վրդ. երբ իմացաւ իշխաններուն խօսքերը կ'ըսէ, որովհետև այդպէս յարմար տեսաք, ուրիշ եօթք մոմ ալ բերելով կ'աւելցնենք անսնց վրայ և այդպէս թագաւորին կը ներկայացնուի: Խոկ Բայինդուր բէկ իր գործերը աստրանքներով գնաց թագաւորին մօտ. շատ նանդարնքներ ներկայացնելով հանդերձ՝ սպիտակ մոմիրը ներկայացնուց թագաւորին որ իր ձեռքն առնելով մոմիր կը քննէր, և կը հարցնէր թէ մէրկէ է, և Բայինդուր բէկը ըսաւ պատճուք: Արդ թագաւորը իմանալով՝ Ամիրգունայ խանին հրովարտակ մը գրեց որպէսզի Մովսէս վրդ. ը իր մօտ զրկէ. Ամիրգունայ խանը առանց յապահելու Մովսէս վրդ. ը հայրէն կը զրկէ:

Մովսէս վրդ. ը երեանէն ելնելով գնաց Պալտատ քաղաքը, վանզի հօն էր Շահ Արաս թագաւորը, Յսմանցիներէն Պաղտատը ես առնելու համար, քիչ ժամանակէն քաղաքը առնուեցաւ, ասկէ յառաջ Մովսէս վրդ. ը գալով թագաւորին ներկայացնու, նոյն ժամանակի թուական էր Ռէն. (1626) թագաւորը հարցումներ ըրաւ մոմին սպիտակութեան համար, վարդապէտը պատ-

շան պատասխանները կուտար: Շահը հրովարտակ մը զբելով տուաւ Մովսէս վրդ.ի և զրկեց Ասպահան՝ Լալա բէկ իշխանին մօտ որ թագաւորին կողմէ Ասպահանի քաղաքակեակ կարգուած էր, զերջինիս Շահը պատաւիրած է որպէսզի Մովսէս վրդ.ին հարիւր լիզը մոմ և թագաւորին ծառաներէն երիք ծառաները տայ և հոգայ անոնց ծախսերը: Եւ այն այգիները որոնց կը հաւանի Մովսէս վրդ. անպատճան անոր արուի որպէսզի հոն մոմերը ճերմղցնէ և ծառաներուն սորվեցնելով թագմւորին առջն տանի, ուր որ ըլլայ: Մովսէս վրդ.ը արքունի հրովարտակը առնելով Ասպահան կուգայ և ցոյց կուտայ Լալա բէկին, որ կատարէ թագաւորին հրամանները, Մովսէս վրդ.ին կուտայ մոմ և երիք ծառաները որոնց անուններն էին Ֆառուխ, Ղարզղայ, Բէկզատ և այն այգին որ կըսուի Թէլիմ խանի այգի ուր Մովսէս վարդապետ ութին ամիսն աշխատեցու, մոմը սպիտակացուց և սորվեցուց ծառաներուն, և ապա սպիտակացուցեալ մօմը ծառաներէն առնելով գնաց Ֆահրնապատ քաղաքը, վասնզի հոն էր Շահը, Պազտատը գրաւած էր, և վերագրածած էր Ֆահրնապատ ու ձմեռը հոն պիտի անցնէր, այդ պատճառու Մովսէս վրդ.ը հոն գնաց:

Նոյն օրերը հոն կը գտնուէր Զուղայեցի մեծ և փառաւոր իշխան խօջայ նազարը որ յոյժ քարեկամ էր Մովսէսի, և Շահաբաս թագաւորին յարգելի, Մովսէս վրդ.ը խօջայ նազարին ճեռքով թագաւորին ներկայացուց սպիտակ մոմը և ուսուցեալ ծառաները, որոնց մասին շատ զուարճացաւ Շահը որ սպիտակացեալ մօմերը ճեռք առնելով կը զուարճանար, նոյն ժամուն յուսպարական շատ խօսքերով արձակեց վարդապետը (\*).

Այն օրերը ծննդեան և Քրիստոսի Յայտնութեան տօնը տեղի պիտի ունենար, Մովսէս վրդ.ի սովորութիւնն էր մեծ հանդէսներով կատարել տէրունական տօները և եւս առաւել այս տօնը շատ պատրաստութեամբ և յարմարագոյն կարգադրութեամբ պիտի կատարուէր, վասնզի թագաւորն ալ պիտի

գար այս տօնին տեսութեան համար, ինչպէս որ այցելեց ալ, և Մովսէս վրդ.ը ճրագալուցից զիշերը մարդաչափ երկու սպիտակ մոմեր պատրաստեց տօնին օրը վառելու համար և ինքը հսկում և աղօթքները ըրաւ հաւատքով առ Աստուած յորդարուուս արտասունքով բարեխօս ունենալով Ֆիրամայր Ս. Աստուածածինը, որպէսզի այցահաւատ թագաւորին մօտ տօնախմբութիւնը չնորակի երենայ և գթութիւն և ողորմութիւն ունենայ քրիստոնեայ ազգին վրայ: Աստուածոյ ողորմութեամբը վարդապետին խնդրանաց համաձայն կատարուեցաւ պաշտամունքը, և վարդապետը իր պաշտօնեամբ բով իր ջրօրհնեաց կարգը կը կատարէր թագաւորը տօնախմբութեան մասին հաճ և հաւան եղած էր. մեծ համակրութիւնը յայտնուծ էր Մովսէս վրդ.ի մասին, և այդ մասին խօջայ նազարին ալ հարցուները ըրած էր, և թագաւորին առջև խօջայ նազար համակրութիւնը յայտնած էր Մովսէս վրդ.ի նկատմամբ:

Քանի մը օրէ վերջ թագաւորը խօջայ նազարին ըստ թէ կատարուելիք ինչ խնդիր ունի ձեր վարդապետը գա՞՞նձ թէ դաստակերուո կամ ուրիշ բանի մը կը փափաքի. պատասխանած է խօջայ նազարը թէ ան այցպիսի մէկը-չէ, աշխարհային ինչքերը զանց ընող մարդ մ'է, առյլ թէ չնորհ առնես տալ սմա զպարզես, զլուսարարութիւնն էջմիածնի տուր, զի նա սպասաւորելով եղեղեցւոյ այնմիկ աղօթեսցէ վասն կենաց թագաւորին: Թագաւորը մեծապէս հաւանած էր Մովսէս վրդ.ի այս խնդրանքին, և անոր յանձնած էր Ս. էջմիածնի լուսարաւուրինը բագաւորական նոմոսով (\*):

(\*) Մահօք. — Ս. էջմիածնի Մովսէս վրդ.ի կատարաւորեան (փակակաւութիւն) արքունի հրովարտակը Շահաբաս Ա. Պարսից արքային կողմէ կը չնորուե յամին 1627, հրովարտակին հայեցի օրինակին թարգմանութիւնն է այս:

Առաջի արքանի ինձ՝ թէ ի խաչակաւան հոգիորակնաց ընտրեալ է լուսարար էջմիածնայ և կառավարիչ հոգեւորական գործոց նորա ըստ քրիստոնէական արքարութեանց՝ որ մաղթէ այժմ յինէն չնորուել յայն պաշտօն զայն հրովարտակ. վասն որոյ այսու հրամանադրութիւնը հնդկանքար համայն փաստ և այլոց անձանաց, իւրաքանչիւր ումեր ի նոցանէ՝ թուղլիք նմա պատարար վարել զնուընկալ պաշտօն իւր, չարգիլուէ իւիք նմա, այլ յարգելով և օգնելով պահպանել

(\*) Մահօք. — Քրիստո վրդ. Դարանալցի ևս իւ քամանակագրաւրին գրքին մէջ (էջ 252-285) կը յիշատակէ Մովսէս վրդ.ի մոմ սպիտակացնելու առուեստ մասին, Շահաբաս թագաւորին հրամաններու զործագրութիւնը ու անոր զովեստը:

**Մովսէս Վրդ.** մեծ փառքով և անպատճեւմ ցնծութեամբ ֆահապատէն կ'ենէ և կը հասնի Երեան և Ս. Էջմիածին, և առանց յապահելու, Ս. Աթոռոյ նորոգութեան գործին սկսաւ ՌՀԶ ( = 1627) թուականին Վարդապալսի պահոց երկուշարժի օրը:

Արդէն 1619ին եպիսկոպոսութեան աստիճանը ընդունած էր, կուսարարութեան պետական հրամանն ալ ձեռք բերելով զըժուարութիւններէն չվնասուցաւ, իր եռանդը կրկնապատկեց, վանքի բակը մաքրել տուաւ, Էջմիածինի վանքը հաստատուն պարիսպներով շրջապատեց, միաբաններու համար սենեակներ շինել տուաւ ինչպէս և վեհարան ու հրամանոց. շինեց շտեմարան ու սեղանատուն և ապա վանքի քայլայտած մասերը նորոգեց: Մովսէս Վրդ. իր կատարած շինութիւններու մի մասը տակաւին կանգուն է Ս. Էջմիածինի մէջ: Նիւթական շինութեան հետ Մովսէս Վրդ. ը հոգ տարաւ և Ս. Էջմիածինի մտաւոր և բարոյական վերանորոգութեան: Ան վանքին մէջ հաստատեց այն կարգերն ու ժամասացութիւնը, որոնք գոյութիւն ունեին Սիւնեաց Մեծ - Անպատճին մէջ: Զարդարեց Ս. Էջմիածինը սրբազն անօթներով, որոնցմէ ի սպառ զրկաւած էր, այլադպիներէ վերստացաւ այն սրբութիւնները որոնց գրաւ էին դրուած: — Ընտիր եկեղեցականներ ու քարոզիչներ պատրաստելու համար Մովսէս Վրդ. ը Յովհաննու վանքին մէջ զըժոց հաստատեց՝ անձամբ հոգալով հայ մանուկներու սննդեան և ուսման պէտքերը: Այս զպրոցի մէջ հաւանաբար կրօնական գիտելիքներ միայն կ'աւանդէին և Ս. Դրդի ուսումն, բայց ապա Մեծքիսեպիկ Վրդ. Վժանեցին մէջոցաւ աւանդուեցաւ արտաքին գիտութիւններ, քերականութիւն ու փիլիսոփայութիւն, Վժանեցին կիմ անպատճէն այդ նպատակով յատկապէս Ս. Էջմիածին եկած էր: Այս

դպրոցներէն ընթացաւարտ եղան ընտիր եւ կեղեցականներ, որոնք հայ վանքերը պայծառացւցին նոր կարգերով: Մովսէս Վրդ. իսմբաւը բոլոր հայաբնակ տեղերը տարածուեցաւ, անոր աշակերտները ամէն տեղ կ'այցելէին և իրենց օրինակելի կեանքով, քարոզութեամբ և գործունեութեամբ իւրենց հոգմերը հօր անունը կը բարձրացնէին:

Ամէն կողմէրէ աղաչական նամակներ թափական Ս. Էջմիածին, որ Մովսէս եպիսկոպոսը կաթողիկոսական օծումը ստանայ, բայց ան կը մերժէր, որովհետեւ անոր սիրով հանգիստ չէր, ցորչափ Ս. Աթոռուի վրայ պետական պարտքը ծանրացած էր տիրող ժամանակին խոռվայրոյ զէպէրլուն հետեանքով և զանազան կաթողիկոսներուն անխոնիմ գործերուն աւերածութեան պատճառաւ: Գրեթէ չորս կաթողիկոսներ այդ թուականներուն գահակալած էին, և խոռվութեան դուռ բացած էին ոմանց մահուան և այլոց հրաժարումով: Մովսէս եպս. ճիշդ Լուսարարութեան ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետութեան Ս. Աթոռու թափուր կը մնար և ամեն կողմէն տեղացող թախանձանքներուն պատճառաւ Մովսէս եպիսկոպոս 1629 թուին կաթողիկոս օծուեցաւ ի մեծ ուրախութիւն հայ եկեղեցոյ: Խօնա նազարի հրաւերով Մովսէս կաթուղիկոս Սպահան զնաց, և անոր աջակցութեամբ վճարել տուաւ Ս. Էջմիածինի 100 թումանի պարտքը և ստացաւ իր կաթողիկոսութեան հրովարտակը Շահ-Սէքիէն և ամէն բան հաստատապէս կարգադրելով ութամսեաց բացակայութիւնն Ս. Էջմիածին գարձաւ 1629 թ. Սեպտ. Մովսէսի կաթողիկոսունաւը հայ ժողովրդեան մեծ ուրախութիւն պատճառեց: — Մովսէս իւր կարճաւեկ կաթուղիկոսութեան ժամանակ ևս նոյն շինաբար ոգին ցոյց տուաւ: Ան վախճանեցաւ Երեան, 1632 Մայիս 14ին և թաղուեցաւ Կոչեռն կոչուած բլրի վրայ:

Երեանցի Սիմէօն կաթողիկոս՝ Մովսէս կաթողիկոսի մեծ զնահատութեան մասին «Զամբուր» մէջ (էջ 21) կը գրէ Կետեկեալը. ուր գերեք զնի Լուսաւորչին մեռոյ եւ բռուանց նորին եւ քարգմանչացն մերոց, յալլոց Հայրապետացն ոչ ոնց եղեւ երախտաւոր եւ բարերար սրբայ Աթոռոյ եւ Ազգիս մերոյ նման սորին . . .

Այս հանգուցեալ մեծ հայրապետին տաց

զկողմն նորաւ և և զի որովհետեւ հաստատեցի զայս հրովարտակ զրօշմամբ կնքոյ իմոյ, այսր աղապաւ հաւատալ ամաւ ծուաւ ի շամագեալ ամսոյ, յամի 1076 որ համապատասխանէ գիշէկան թուականին 1627. յետ կոյս հրովարտակ կնեաւ կնք չորեքին անինք. խորդզականք վկայեալ են ստորոգութեան այսր:

Ստորագրութիւն կաթուղիէկ Էջմիածինի, աշխատութիւն Յովհ. Եպս. Եակ. Եահիաթունեանցի Ս. Էջմիածին էջ 83-84. Հատ. Ա. 1842:

## ՄԱՏԵՎԱԿԱԿԱՆ ԱԿԱՐԿԱՆԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆԻ  
ՏԱԹՈՒԹ, ՀԱՅԿԱՐՄԱՆԻ ԵԽ ԳՈՒԴԻ ՆԵՎ-  
ԴԱՅԻՆԵՐԸ ԵԽ ՎԱՆԱԿԱՆ ՇԽԱՎՈՒԹԻՒՆ-  
ՆԵՐԸ. գրեց՝ ՄԵԽԵՐՈՊ ՄԱԿԻՄՈՒՄ ԱՐՔԵՊՈՒ. ՏԵՇ  
ՄԱՏԵՎԱԿԱՆ. 151 մեծադիր էլ, պատկերազարդ։ Դուրս Մատեվական, թի 12. Եռուսակէմ Յօսաւան  
Մերց Յակիբեանց. 1938։

Գրքին սկիզբը կը գտնենք Տ. Մեխերոպ Արքեպու, Նշանակար մէկ զեկոյցը որով կը ներկայացնուին հեղինակը՝ հանրանած անօթ կը զմանեմուտ և բազմագուստակ էջմիածնականը և գործին հրատարակութեան պարագաները, որոնք մատեւարար յաւզիչ կը գտնեն ներկայի պայմաններով։

Գրքը ըստ ափառուին նաբանական սուսուն-նախութիւն մըն է էպական վերոյիշեալ հայ երեք մէծ վանքերու եկեղեցներուն և վանական շինութիւններուն։ Բայց անոր մէջ կը գտնենք տակաւին՝ տեղագրական և համբորգական նօթեր, պատմական և բարցուցական անդարձեր, արտադրական ամանագործութեանց (օրորա) և նոյնական կ վերջու վեցինակին յատուի տեսակին մը հայ եկեղեցական ճարտարագետաւթեան ժագաման մասին։ Ամբողջութեանը մէջ շահեկան գործ մը՝ մէկէ աւելի տեսակէտներով։

Գրքը բար բանուի բացի յառաջարանէն հրնգ զգի անելուներուն ա. Տարիի վանիք, բ. Հայութի վանիք, գ. Դավիթի վանիք, դ. Վանական իշխանուներ, ե. Ժամատան-Գալովը-Մրահ։

Յատաջարանին մէջ վեցինակը ակնարկ մը կը նետէ հայկական հարանաւթեան վարչ և իշխան կառաւութիւններ հայ քաջագարերութեան հայութ կազմական առաջարարութիւններ և հայ եղանական առաջարարութիւններ առ է հետևեալը։

պահագիրը յարինած է Փիլիպպոս կթզ. Աղ-  
բակեցին, որ է հետևեալը։

«Այս ի տապան դամբարանի

Եղեալ շիրիմի ճանապարհի

Տեսուե Մովսէսի վարդապետի

Ընտեսալ Ս. Հայրավես, որ է տեղեալ Տա-

նորոգող Ս. Էշմիածնի լրուացի

Բացող և շինող գերերի բուիին (Խ.2.):

(Տե՛ս Աւարաս, 1902, էջ 446). իր գոր-  
ծունէութեան մանրամասնութիւնները տես-  
նել նաև (Դաւիթիցի էջ 284-313), Ս. Յա-  
կորի տուած իր նուէրները տեսնել (Խ.2. թ.  
532)։

ՄԿՐՏԻՉ ԱՐՔԵՊՈՒ. ԱՂԱԽՈՂԻՆԻ

ողամուութեան՝ ընդհանրագէս։ և ըսելէ կերջ թէ  
հայ վանքերը ըվանքաշատ Հայաստանում որ-  
քան ընդարձակ նիւթ կը հայթալիթեն հայ հետ-  
անութեան, կ'զգացնէ զանձնք ուսումնասորից-  
լու գործին անյանագելիութիւնը, քանի որ ըլ-  
լայ բնութեան՝ երկրաշարժեր ։ Ալլայ մարդոց  
քաղաքական պատճառանձնութիւնը աւելածութիւն-  
ներ պարբերաբար յառաջ բրեցած կործանուու-  
ները կը գործին նորանոր արէսներով ու մեր  
ձեռքէն կ'առնեն հետզւեաէ հնութեան լաւագոյն  
յշխանակարաններու մեր նախշաման կարելիսու-  
թիւնը։

Հերինակը 1904ին և 1911ին ըվանական պաշտոնական գործերուց զանուեր է Տաթէն և յետոյ Հաղարծին և Դադ ու այդ տոիթներով ուսում-  
նակիրեն է այդ նանքերու եկեղեցներն ու վա-  
նական այլ շինութիւնները և մնա թիւթիւնը ար-  
ձանագործիւններն է արտագրեր և լուսանկար-  
ներ տուեր Այսօր որ վեցին 1931ի երկրաշարժեն  
աւերուած է մնա մասամբ Տաթէնը, որով և հե-  
ղինակին հաւաքած նիւթերը մասնաւորաբար  
թանկարժէք կը զանան, կը փութայ ան զա-  
նան և անոնց սասին իր տուութիւնները հրա-  
տարակել, թէն այդ ալ մասամբ միամին օրովին-  
տե Սրբազնին տասած լուսանկարներն ու անոնց  
նեկամինները և նոթերուն ալ մէջ կարեւը մասը  
իրեն կարգին վանցեր են իրավիլու իր եկրօ-  
բակարանին կը հին մէջ ։ ներկայ հաստութիւնը պատ-  
կերազրուած է մնա մասամբ նախ քան երկ-  
րաշարժը ուրիշներէ տանուած և հաջուագիտ  
լուսանկարներով։

Գրքն նիւթը կաղմոց երեք վանքերուն ալ  
եկեղեցիները և վանական այլ չէնքերը ներկա-  
յացուած են թէ՛ իրենց ճարտարապետական կա-  
ռուցուածքին մէջ եւ թէ՛ իրենց շինութեան  
պատմութիւններ։ Այս վերջնոյու համար հեղինակը  
կ'օգտագործ է հաւասարապետ պատմագիրներու  
վկանութիւնները, ուրիշ նարանական և տեղա-  
դրական ուսումնանիրութիւններ և իր իսկ տեղ-  
ուոյն վրայ արտագրած արձանացրութիւնները։

Տաթէի համար կ'օգոստի բնականաբար ամե-  
նէն աւելի թէ՛ զարու պատմագիր, Տաթէի վանա-  
հայ Մտեֆանս Օքքեհանին գործէն։ լուսեկն  
է յուսեւ թէ ինչպէս մնոր պատմանները կը հա-  
ստատուի զօթէ՛ կէտ առ կէտ ներկայիս աւերակ  
չէնքերու վրայ մնացած արձանացրութիւննե-  
րով։ Այսպէս կը հետեւինք հայ եկեղեցական մը-  
շակոյթին և պատմութեան մէջ անցքան նշանա-  
ւոր գործ կատարած Սինեաց այս մայրավանքին  
գործացածն փուլերուն Վանիք միջավայրին նը-  
կարագուութիւնէ մը վերջ ուր յիշուած են պատ-  
մագիրն բառերը ։ առաջնոյն վանիցն մորք եւ  
խոսքն հնորացուն, յոթ ընդարձակագրուն և զե-  
ղուցիկ, ընդ որ անցանէ անագին զգմանը զետու-  
թուուն, և ձոր ամ լի այստեսանուօք, և հերինակը  
կը պատմէ շնուրութիւնը և երեմն վերացինու-  
թիւնը Տաթէին եկեղեցիներուն և կուտայ ըստ  
կարելոյն անոնց ճարտարապետական կառուց-  
ւածքի պատմերը կը ներկայացնէ այսպէս կա-

բաղկէ կամ Առաքելց եկեղեցին, Ս. Գրիգոր Լուսառցի և Աստվածածնայ անուռ և եկեղեցիները, և յետոյ ժամատունը, սրբատունը, գրազարանը, կոնսալտիները յարկերը, աելանատանը կամ հին բառով տապէզը, միշէն ի վերջոյ՝ վարչմանիվ կամ «Խաւազան» կամ «Հարժուն» կոչուած Մինը որ, Կակառակ իրաւ ալ շարժուն ըլլալուս, Ստեփանոս Օթրեխեանի օրերէն անկործան մեղ է եկեր և որու առջն գաւալանի տըլչութիւնի արարողութիւնը տեղի կունենան երբ կապրէ վանքը իր կոնսալտական վանքի այն մեծ օրերը . . . Տամէեր և նանքին բառուած գումը կը պարունակէ երկորդ բաժին մը ուր վահեն ու շրջապայից շնչքեռու վրայ Մազիստրոս Արքեպատկան արտաքրած արձանագործութիւններու որակութեամութիւնը ու առաջին թիւն է առ վահճինը, կը տանիք մէջ ևս Կակառակները, սակաւածաւած արձանագործութիւններու յիշուացնեամութիւնը:

Դժոջին թ. և. Գ. զալունեցը, Նուուզ ընդարձակ քան առաջինը, կը ներկայացնեն նոյն եղանակով Հաղպատիլն և Դաղը. Փաստաւորաբար առաջնայի Կարուրիկ Ս. Աստվածածնու եկեղեցին եւ մին փաքք եկեղեցիները, Երկորդին երկու հրանգայն բազիկիները և Արդուխամանի կառաւացնել տուած հայակապ կաթուղիէն և ինչպէս Տաթէն նոյնպէս Հազարդին և Դազ իրենց շարջ իրենց իրենց մէկն կամասում ունենոց փառք զանքերը, մենասանեներ և գիւղեր են ունենած, հեղինակն այցելած է այդ բոլորը և համասու կերպով կը յիշատակէ ինչ որ աւերակ կամ կանգուն գտած է անոնցմէ:

Դ. Գուուիր կը խօսի ընդհանրապէ՛ հայ մեծ վանքերու հասարակաց՝ վանական շնուռ թիւններուն վրայ որոնք բազմատեսակ են: Արդարի բոլորն ալ բացի բազմաթիւ և սեղաններով մէկէ աւելի եկեղեցիներն կը պարունակէն առաջ կամ ժամանակուն կամ տուած արքիք — շատ անզամ միեւնոյն տեղի Տեղի զարաքի —, Մրատուն, Նշանաւուն, Գրատուն, Տրավուն, Գամակ Սեղանաւուն, Տուն-Ցանա կամ Թանիք (վահանոր պաշտօնական ընդունելութեամ մեծ օրանեւութիւն) Տանեն հասարակաց (կամ հիւրանոց-պանոն այցելուներու և ութաւութիւններու համար) Յարկի իրօնութաց (միաբանական խուցեր) ու տակաւին Հնանա - Գինեսուն, Զիրանաման, Հացանաւուն, Խոտանան, Կառանաւուն անոնց առաջապահը կամ Դաղպաց: Վանական շնուռ թիւններու վրայ այս նոր հանուուր ակնարկը կ'առաջնորդի հեղինակ համազակն մէկ պատկերը տայտու — թեթէ մը «Խորերդային դոյնով ախնոցի մը մէջէն դիտուած — հայ կիւն վանական կենանքին և անոր բազազարկի ական զերիւ: «Փոքը, բայց մասնան մեծ վանքերը համամիւրուած անդամների բազմութեամբ, ներկայացնուած էին մի տեսակ կոմսանեներ, ծրագրուած կամ աւելի ուսկը կանոնագործուած նատասկով համամական կենանքին պարեւուած պահանական գործեր կատարակ իրաւոււութեամբ, ու առ ու ասմանական դադարաւութիւնը այս գաղաքական վարչուած մասնական գործուած էին մէջ: . . . Եթէ հաշուի առնենք այն համգամանքը, որ վանական դառնալու համարակարգային որ և կ է սահմանագործուած կամ խորութիւնի չլարը, կաթիւ կը լինի մի գաղաքար կազմել թէ ի՞նչ աստիճանի լայն եղանակով, վանքերի չնորոշիւ, երկրի ամէն անկիւն և ժողովրաբան բուօր խաւերի մէջ մտաւոր ղարգացումը պիտի ընդլայնանար, հարկան կրօնական սահմանափակումներով կարգանուած, Անաւասիկ այլ համայնական խմբաւորմենին են Կոմարութիւններ ստեղծել որոշ չափով պատմական անտեղիլ ժնաւել պայմաններ ապրոր Համասան երկորում քանաքարի թախն գործ կատարել ի ընդհանրացնել օրնիքի և կարգաւորեալ կենցաղի բարձր գիտակցութիւն: Հայրին մէջ այդ խմբաւորմեն է ստեղծել զարանութիւններ, դժբախտաբար շատ առնմանափակ հօնսական ըըշանալով, և գեղարուեատական ամէն տեսակ ճիշդերի մշակովի, որպիսի արօւստաներից խոշոր տեղ է գրաւում եկեղեցական նարսարապետութիւններ:

Մեսուոզ Մագիստրոս Արքեպատկան փերշին գումիւր կը յատկացնէ պարզելու՝ հայ եկեղեցիներուն մօտ, յաճախ անոնց արեմտանեած պատմաին կամ շնորհած կամ կառաւած շնորհած շնչքերուն նարարապետութեան ծագումը բացատրող իր մէջ տեսաւորմենը պարզաւութիւնը, ըստ որուն այդ չենքերու ոճը հայ առնական գիւղական տունի ծերի զարգացնումն է յաւաջ եփիր: Սրբազն հեղինակը 1899ին գերմաներէն կը ուղարկու ուսումնակիրութիւնը մը հրատարակած է Հայկական գիւղական տաճր տիտղոսով և յետոյ հայերնի ալ թարգմանուած — ուրներկայացուած արգէն իր այս գաղաքարբւ: Մարդկանու պարզապես գործն Սրբազնաւու անհամմար ալ պարզած է եկեր այս տեսաւորմենը, անուանի հնագէտին հայաստան այցելութեան աթիւ, իր հայ նարտարապետութեան նուրբուած նշանաւոր երկանուած քարիւնի մէջ յիշատակած է այց աշխատութիւնը անցողակի զերլոյ: Վորովինես այս (այսին գիւղական տունը) եկեղեցայինութեան մէջ ոչ մը նշանակութիւն չի անշներ զրա վրայ երկար կան իմ աներից Մետրոպ Մագիստրոս Արքաւու: Հայ կ'անդրդաղանայ իր տեսութեան, և կ'անդրդաղանայ անոր տարցուած թիւնը հայ գիւղական հնագոյն տան կառուցուած ցովը (այսին ցն հայկական կան զրա տեղաբան տարբերու միջոցա) բացատրելով այս անզամ ոչ միայն ժամանակներու այլ և Հայկական Տաճարին իսկ եւը, կաթողիկէն համարելով արդիւնք հայ գիւղական տան ներքին զարգացմանը: Մեր տպաւորութիւնը այն է ոչ այս տեսութիւնը ներկայացնելը հանդիր որոշ շահեկանութիւնը կիմուսած է զեր ևս չափացան ընդհանութեամբ և անորոշ հանդիրութիւններու վրայ կարենալ, գէթ առ այժմ, օգտակարա-

պէս ծառայելու հայ հնարքնութեան՝ իբր բեղուն վարկած մը:

Ամէն պարագայի բազմավաստակ Մըրացնեին այս գործը թէկ փոքր ծաւալով՝ բայց լեցուն է շանձկան շատ մանրամասնութիւններով և հայ հնադիտութեան հայթայթած բազմաթիւ արժեքաւոր ատաղձներով: Բուն իսկ հայ ճարտարապետական գլուխութիւններովը: Բայց ինչ որ կը պակսի անոր մէջ՝ ներկայացաւած ճարտարապետական կոսուցուածքներուն որուն առուեստագիտական արթէցներուն ընթառունքն է: Հայ ճարտարապետութեան այդ ստեղծագործութիւնները զինցիի են անշաւշ ինչպէս կը կրկնէ Մըրացնը յատին: Բայց այս որակումը այսպիսի գործի մը մէջ մեզ կը հայտն էտապա անքանական գեղեցիկ, այս՝ բայց ինչու՞ ինչու՞ ինչու՞ գեղեցիկ, բայց դէք ինչ տեսակի զինցիցութեամբ մէջ տեսաւներուն ներկայացացած համեմատութեանց և հայաստակութեանց տեսակին, անոնց մէջ լցուանի եւ պարապի բաշխան, մակարզակինու և զիներու պայտանութեամբն իսկ յարինուած ինքնառապի միտքեան, Զէին և զործածութեած նիւթէններու յարաբերութեան, Ոէին արտայայտական նըկարագրին յատկորշման և այս կարգի իրապէս էտական բանենք մասին որոյ ոչինչ ըստուած կը զանենք. այս ըոլոյց կը թունին ինից ինքան չըլլաւ երբեք: Բայց ժամ է կարծեն այլու որ մեր ազգային ճարտարապետութեան դորերու ստումասիրութեան նուրիուուր մեր հնագէտ հեղինակներին պատին այսպիսի ինչինչներով:

Վերսին կէս մը ներուի մեզ մասնանչի, այդ մէի պահանութիւնն է գործածքի կարելի է ըստ ըսվանակ ընթացքին, ընդհանրապէս թոյլ, անփաթ, թերել գրաման արտայատութիւնն մը, առար բառերով անսեղիօրէն ինչու և երեխն նոյնիկ կասկածելի քերակնութեամբ: Դիրի ըստի անշաւշ թէ քական գործ էն այս այլ զիական: Ծառ մեզ, մասնանդ Արեկեանայ մատարականներու մեծամասնութեան մէջ այսպիսի առարկութեան մը յայտնաբերած մայանցի թիւնը սիմալ է հիմունին, Գիտական գործ մը նիշը այսքան որքան զրական գործ մը ոնի պէտք անի. թէկ գրական գործի մը հարկ եղած ոնչէն տարբեր ոնի մը անշաւշ, բայց ոնի անդայաման: Պահանանդ երբ, ինչպէս հոռ, ինչու է մեզ հազար շնէ ճարտարապետական կառուցուածքներու ստումասիրութեան նուրիուուր մեր մէջ նախնինքներուն վրա: Ինչպէս դիտէին զզալ անոնց իբրենց շինած շնէքնուու կառուցուածքն ու որին և ըստի այս Ասա թէ, օրինակի համար, ինչպէս կը դէք նուեանալ Օրբելեան մը Տաթէի Առաքելոց ներկեցուու մասին: Այսպէս կատարեալ զեկուցին . . . ի տաշածոյ վի-

մաց և ի քերածոյ քարանց, գաղատառաշէն իմ յարմարեալ ակնախտիդ տեսողաց, ի հարիւր կանգնոյ բայսութիւն նորա և ի քանակնոյ լայնութիւն նորա, ունելով յինքեան չըր ինքան, բայց յաւագ ինքաննէն: Եւ . . . ի մէջ տան երկուու սիւն կրաշակերոս, զբոյս և զայքում որք հաստակեղոյ խարսիօք և գեղեցկամբ և բարձրաբեր թակարազոց պարաբրանեալ ունին զարգին թանձրութիւն երկնածեղուուն քարական յարին, և այս ի խորհուրդ երկուց գլխաւոր առաքելոցն գետոսի և զօսոսի: Այս քանի մը բառերը քարերը կշիռով կը նատին մէջ և իրարու վրայ կ'աւելնան: Կերպելու ներդող եկեղեցն և յուղելու քեզ:

Ու սա քահի մը տաղն այ այս վանցերու մէջ ծաղկող կեանքին մասին: Թէ, օրինակ, ի՞նչպէս է Տաթէր առաջն Յովհաննէսի օրով, Յըրեկեան կարէ յատկան այսպէս: Չահանառեալ իբրեւ զարգապէն ի մէջ աստեղաց երկելիք էր (վանքն) ի մէջ ամենայնի ոչ միան շնուռածոյք, այլ և պայտանայր քահանայական և կրօնաւերական զամուք ի չափ 500 եղբարց. լի էր և ծագմատոյց ի իշխանութիւն երածացական երգոց: Ճախ էր կ կարգարան վարզապետական ի թիւթեամբ, նաև արհեստաւոր նկարչացն և գրուաց անհամեմատք: Նոյնպէս և երկրորդ Յավհաննէսի օրով՝ որ զարտարեի է Սիւնեաց նախազան տան եպիկոսասարաւը ըզանազան զարդուք և մեծամամա սպասուուք և զեղեցիկ կարգօք աստուածայնօք, և ելից բաղմաթեամբ անյամատք ի սոյի արշակութիւն կարգացն և գրուաց անհամեմատք: Հոյնպէս և երկրորդ կամացական արագար առաջնորդ էր կազմակերպութեան եւ գրադարանի մասնակտ հեղինակներին պատին այսպիսի ինչինչներով:

Վերսին կէս մը ներուի մեզ մասնանչի, այդ մէի պահանութիւնն է գործածքի կարելի է ըստ

Ը. Ա. Պ.

Ս. ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱԾԱՐԻ  
ՎԵՐԱՇԽՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Մթաքին գնունեակուրեամբ կ'արձանացենք թէ Գամիիրի պատուական ազգային Ենթեկն իրաւագես-իրաւաբան Մէր Ենաւար Ենթյօնեան վերջին անզամ ինքնաբերաբար Ս. Պատրիարք Հօր յանձնած և հարիւր եղիպատական ու անձնական մասնակալութիւն՝ Երեսուրեալ պատուական ի սինուրց Ս. Պատրիարք Հօրմէն, իր օհնութեան նետ բովանդակ Միքանառութիւնը հաղորդել յիշեալ պատուական ազգայինին:

## ՓԻԼԻՍՈՓԵՅԱԿԱՆ

### ՏԵԽՈՂՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Յունաստանի կին փիլիսոփաները կը թուները, մինչև նոր-պղատոնականութիւնը, յառաջ եկած են ուսուցումէն պիւթագորեաններուն, որոնք կը կարծին ամենայն ինչ բացատրել թիւերու յատկութիւններվը:

Ժամանակի բնութեան մասին իրենց բոլոր հայեցղութեանց մէջ ճեզողութիւնն բառը անգամ մը իսկ չէ եկած իրենց գրչին տակ, և բաց աստի լեզուին մէջ չկայ տեսողութիւնն բառին համապատասխան եղը. շրջոն միակ բացատրութիւնն է որ կը գործածուի ամէն անգամ որ փոփոխութեան մասին կը խօսին ի թագէս, առեղութեան իմացք կորսուած կը մնայ ժամանակինին մէջ, մինչդեռ ժամանակը անձնաւորուած է և աստուածութեան մը կարգը հանուած: Պղատոնին ի վեր, յուն փիլիսոփաները շատ լըստակ գաղափարներ կազման էին յահիտեանկանութեան (այս) մասին, որ ժամանակին փոփոխական և անհաստատ հանգամանքին հանդէպ կը ներկայացներ տեսականութիւնը, նոյնութիւնը և անշարժութիւնը, բայց ան ոչ թէ զգալի առարկաներու տեսականութիւնն էր այլ յշացք մը որ կը պատշաճէր իմանալի էութիւններուն: Ինչպէս որ ամենուրեք էութիւնը կը հակաղըէին լինելութեան (γένεσι), նոյնպէս յահիտեանականութիւնը կը հակաղըէին ժամանակին: Էութիւնը այն է որ միշտ է, և երբեք չլինիր, անյօդի է ան, տեղուութիւնը չէ ուրեմն որ իրեն կը պատշաճի, այլ յաւիսեանականութիւնը: Լինելութեան ալ չի կրնար պատշաճի ան, քանի որ լինելութիւնը երբեք չէ և անըմբանելի կը մնայ: Պղատոն չէ՞ր ըստը միթէ որ աշխարհի մէջ երկու տարբեր իրականութիւններ գոյութիւն ունին սոսկ, մին որ միշտ է առանց ծնելու պէտք ունեցած ըլլալու և հաստատապէս նոյն կը մնայ միշտ ինքնիրեն հետ, մինչդեռ միւսը շարունակ կը ծնի և երբեք գոյութիւն չունի իրապէս: Առաջին իրականութիւննը կը համապատասխան գաղափարներուն, երկրորդը՝ զգալի տիեզերքին:

Եւ արդէն կասկած չկայ որ ժամանակին վերաբերեալ Յունական բոլոր տեսու-

թիւնները, մինչև նոր-պղատոնականութիւնը, յառաջ եկած են ուսուցումէն պիւթագորեաններուն, որոնք կը կարծին ամենայն ինչ բացատրել թիւերու յատկութիւններվը: Արիստոտէլի մէկ զկայութեանէն մէնք կը սորվինք նոյնիսկ թէ ըստ պիւթագորեաններու, իրերու նիւթական մասը՝ կուէ (Ողոյ) բաղկացած էր թիւերէ, որոնք կը կազմէին անոնց տարրերը, թէ իրերը խակապէս կազմուած էին թիւերէ: Հստ Ա. Rivaud-ի յաջս պիւթագորեաններու թիւերը թէ իսկ չէին բաղկացներ իրերու նիւթը, գոնէ իրենք են որ մտած լինելութեան մէջ՝ մշտնշնչապէս կը միշամտեն՝ զայն կարգաւորելու և կանանաւորելու համար՝ անոր տանը վերջապէս, չափ մը կանանման մը: Մէնք անկարող ենք հասկնալ այն նիրավակութիւնը որ կ'իշխէ բնաւեան մէջ առանց թիւերու կարողութեանը որ կը գըտնուի ամէն տեղ և ամէն բանի մէջ: Պղատոն ինքն իսկ թիւերը այլապէս չըմբռներ: Տչմուրճն անձնապէս ոչինչ չէ ստեղծած, բայց նախագոյն քառուն անիկա կարգաւորեալ տիեզերքը կերտած է չնորհիւ թիւերու զօրութեան: Ասիկա պիւթագորեաններուն ըմբռնումն էր փոփոխութեան կամ լինելութեան մասին, որ անհանաւորուած էր ձեւերով և չափուած թիւերով և որ այսպէս հասկնալի կը դառնար բանականութեանէն (Philolaos):

Ժամանակը ինքն իսկ չէ այն անսահման տարածութիւնը զոր նորերը հետեւղութեամբ լօքի (locke) և նետոնի և այլոց, պիտի կոչեն տեղուութիւն, այլ ժամանակը թիւ մըն է (Արիստոտէլ) կամ բան մը որ կը զարգանայ ըստ թուոց (Պղատոն):

Հստ փիլիսոփայական ուրիշ գրութիւններու, ինչպէս Հերակլիտէսի, Էութեան և լինելութեան այլ հակադրութիւնը անիմանալի էր նոյնիսկ: Էութիւնը գոյութիւն չունի, ամէն ինչ լինելութիւն է սոսկ, այսպէսով աննոնք կը չնչէին զերջին պատեհութիւնը ընդունելու համար որոշ տեղու-

թեան մը, տեականութեան գաղափարը, քանի որ ըստ իրենց վարդապետութեանց, ամէն ինչ կը հոսի, ամէն ինչ կը քալէ և ոչ ինչ կանգ կ'առնէ: Դադարի առերեսիթ կերպարանքին ներքեւ կը պահուի յաւիտեանական անկայունութիւն մը. մտածում որ իր արտայայտութիւնը կը գտնէր հոչակաւոր խօսքին մէջ թէ ոչ ոք նոյն գետին մէջ երկու անգամ կը լոգնայ: Կրատիլ (Cratyle) աւելի առաջ զնաց մնէն իսկ բայրու համար թէ նոյնակ մէկ անգամ կարելի չէ լոգնալ նոյն գետին մէջ: Ի՞նչպէս կրնար տակաւին տեղողութիւնը ունէ տեղ ունենալ այսպիսի տիեզերքի մը մէջ, յաւիտեանական այս լինելութեան մէջ:

Ժամանակի և տեղողութեան միջն առաջին որոշ զատորոշումը կը գտնուի Դրպարցեաններուն քով, բայց մենք տեսանք արդէն որ Դամասկացի յաւիտեանականութեան տակ անմիջապէս կը գետեղէր գոյացական (χρόνος ևն նոսօսաւու) կամ սկզբնական (χρόնոս որդուու) ժամանակը ճշգելով թէ գոյացական ժամանակը կայ միահաղոյն ամբողջականորէն:

Քրիստոնէական փիլիսոփայութիւնն ալ հաւասարապէս զգաց հարկաւորութիւնը անշարժ ժամանակի մը, յաւիտեանականութեան զատ որ կը պատշաճի այն է ութիւններուն որոնք, բնութեամբ յաւիտեանական չլինելով հանդեմ այդպէս եղած էին արարչին կամ քովքը: Այսպէս կազմուած է այս ստուգին գաղափարը, տարրեր՝ միանգամայն ժամանակէն և յաւիտեանականութեանն և այս երեք նկատուած են որպէս նոյն քան եղանակներ կամ չափեր տեղողութեան: Յաւիտեանականութիւնը, կ'ըսէին, առանց յաջորդականութեան տեղողութիւնն է (duratio per-tamens) մինչդու ժամանակը յաջորդական տեղողութիւնն է (duratio successiva): Միւարէզ (Suarez) ժամանակի և տեղողութեան միջն ևս աւելի արժատական զատորչումը գրերած երբ որ առաջնին համար տուաւ զատանանը թէ ան շարունակութիւնն է գոյութեան, գոյութեան և տեղողութեան տպարբերութիւնը բանականութեան յատուկ տագրերութիւն մը միայն ըլլալով:

Այս զատորչումը պիտի պահուի այն փիլիսոփաներէն, որոնք Դրպարցեաններու շարունակունեցր եղած են. բայց ժամանակի և տեղողութեան փոխադարձ յարաբերու-

թիւնը բաւական շփոթ պիտի գառնայ անոնց մօտ և յաճախ միւսին տեղ պիտի առնեն: Այսպէս է որ Տէքարթ և Սպինոզա իրաւ ալ պիտի պնդեն, թէն առանց մեծ ալ համոզման, ժամանակի և տեղողութեան զանազանութեան վրայ, ժամանակը նկատելով որոշեալ և սահմանեալ, մէկ մասը տեղողութեան որ ըմբռնուած է իրեն անսահման և անհուն: բայց Համիլթոն (Hamilton) պիտի ըսէ թէ երկու բառերը հոմանիլ են ժամանակ, տեղողութիւն, կամ երկարագուած քանակութիւն մը, որ կը կոչուի նաև տեղողութիւն:

Թայտով (Reid) և Խոյէր Քոլլարով (Royer-Collard) հարցը կերպարանք կը փոխէ: Տեղողութիւնը այլևս չէ անսահմանութեան և անհունութեան ովկիանոսը. ժամանակն է որ կ'առնէ այս յատկութիւնները: Տեղողութիւնը կապուած է էակներու գոյութեան, և հետեւաբար անիկա որոշ մէկ մասն է ժամանակին, փոխանակ ժամանակը ըլլալու տեղողութեան որոշեալ մէկ մասը: Տեղողութիւնը անձնական բան մըն է, ժամանակը անձնանձնական է. իւրաքանչիւր առարկայ իւրայատուկ տեղողութիւն մը ունի, որչափ որ շարունակէ ան գոյութիւն ունենալ, Պէոն Կոսոն (Bergson) նորէն ձեռք կ'առնէ Reid-ի և Royer-Collard-ի այս մասնաւոր տեղողութեան գաղափարը և զայն կը կերպարէ գիտակից և խորհուղ էակներուն միայն, մընացեալ բոլորը զրկուած ըլլալով անէկ:

Կը տեսնուի որ տեղողութեան գաղափարը, նախ և առաջ կորսուած ժամանակինքն մէջ, անկէ գուրս եկած է տակաւ առակաւ, անկէ զատորչուած է և անոր զուգականութեան տեղողութիւնն է (duratio permanens) մինչդու ժամանակը յաջորդական տեղողութիւնն է (duratio successiva): Միւարէզ (Suarez) ժամանակի և տեղողութեան միջն ևս աւելի արժատական զատորչումը գրերած երբ որ առաջնին համար տուաւ զատանանը թէ ան շարունակութիւնն է գոյութեան, գոյութեան և տեղողութեան գաղափարը կ'ստանած է աստիճանաբար և հասած Պէոնէ սօնի գրչին տակ իր ամենաբարձր արտայայտութեան իրեն մտածող էակնին իրականութեան հօգեբանական իմացքը: Բայց այն տպաւորիչ լայնութեան մէջ զոր զուտ տեղողութեան գաղափարը կ'ստանայ այս իմաստասէրին մօտ ժամանակի գաղափարը կը դառնայ ամբողջապէս սուզուած և կորուած:

Զըսէր միթէ որ գիրական տեղողութիւնը այն է զոր միջտ ժամանակ կոչեր են, բայց ժամանակը՝ ըմբռնուած իրեն անբաժանելի: Արդ այդ ժամանակը էապէս փոփոխութիւնն է ոչ թէ անկենդան և անդոր

բնութեան, այլ մտածող է ակներու ։ Կը տեւենք անով իսկ որ կը փոխունք և տեղութեանը իրապէս մեր կեանքին շարայարութեան զգացումն է միայն ։ Այսպէս, տեւողութիւնը այլևս էութեան մեայունութիւնն է, անկայունութիւնը, կամ աւելի, տեսակ մը գոյութիւն է փոփոխութեան մէջ, անկայունութիւնը, տեսակ մը գոյութիւն է փոփոխութեան մէջ։

Պէտքանի տեղութիւնը կը ներկայացնէ մեր ամբողջական գոյութիւնը, անիւս էապէս մարդկային բան մըն է. ահա թէ ինչո՞ւ մեր ընութեամբ թաթախուած կը գտնուի և կ'գգենու մեր անկայունութիւնը։

Սրդ, պատշաճ է սակայն որ ժամանակին և տեղութեան զատորչում կատարուի, զատորչում որ հիմնական է մեզի համար որովհետեւ ժամանակը ինչպէս ցոյց պիտի տանք յաջորդ գլուխն մէջ, միջոց մըն է որ հետանքն է նիւթին կորատեալ կառոյցին և անոր շարունակմեռուն, մինչեւ տեւողութիւնը որ ոչ մէկ յարաքը նիւթին ունի հիւէտական կառոյցին հետ կը զերաբերի միանգամայն շարժումին և զադարին, ի մի բան իրի մը կամ պատահարի մը գոյութեան ինչպէս որ հոսումը շարունակուելով հոսանք կը գառնայ, այնպէս ալ գոյութիւնը շարունակուելով տեւողութիւն կ'ըլլայ, Անշուշտ ամէն հոսում որքան ալ որ կարճ ըլլայ, հոսանք մըն է, ինչպէս նաև ամէն գոյութիւն, որքան ալ զադանցուկ ըլլայ, ունի ինք ալ տեղութիւն մը։ Ժամանակը հետանքն մըն է տիեզերական ուժականութեան և կը կանոնաւորէ փոխակերպութերը, մինչեւ տեւողութիւնը կատական բան մըն է որ կը տարամերէ փոփոխութիւնը։ Բան մը որ կը փոխուի յաջորդ փայլկեանին նոյնը չէ ալիւս. ընդհակառակն առարկայ մը կը անէ իր վիճակին մէջ եթէ պահէ այդ վիճակը առանց փոփոխութիւնի կարելի է, անշուշտ, շարժումի մը տեւողութեան մասին խօսիլ, շարժումը առնելով որպէս նիւթին մէկ տեսական վիճակը, ինչպէս որ գադարը մէկ ուրիշ վիճակն է նիւթին։

Շարժումը կրնայ աւնենալ այս իմացումով, տեղութիւնը, ինչպէս որ գագար կրնայ ունենալ ինք ևս տեղութիւն մը, և շարժումին տեւողութիւնը կը նշանակէ պահելով շարժող իրին այդ վիճակը,

ամբողջ ընթացքին այդ ժամանակին որուն մէջ մենք նկատի կ'ունենանք այդ տեւողութիւնը։

Երբ շարժումը մը տեղութեան մասին կը խօսիմ, շարժումը կը նկատեմ որպէս մէկ վիճակը նիւթին, վիճակ մը որ կառուն ըմայ. հաշուի չեմ առներ առարկայիս դիրքին փոփոխութիւնները, չեմ նկատեր այդ առարկան իրեւ շարժուն մարմին մը որ անդադար անել կը փոխէ. բայց անմիջապէս որ սկսիմ հետաքրքրուի իր տեղափոխութիւններով պարտաւոր եմ հայուի աննել այն ժամանակամիջոցները որ կը միջադրուին իր զանազան դիրքերուն միջեւ եւ այն ատեն խօսած կ'ըլլամ ժամանակի մասին։

Արիստոտէլ, և իրմէ յետոյ իր յաջորդները, չփոխութեան մէջ ինկան երբ որ պէտք եղած էր զադարի վիճակին փերագրել ժամանակ մը, որ իրենց կողմէ նկատուած էր, ոչ առանց իրաւունքի, իրեւ ընկերակցող բան մը շարժումին։ Տէքարթ կը կարծէր փերցուցած ըլլալ այս գժուարութիւնը երբ կ'ըսէր թէ ամէն առարկայ տեղութիւնը ունի, այն իրողութեամբ որ անիկ գոյութիւն ունի, ըլլայ ի շարժման կամ ըլլայ ի գագարման։ Այս չփոխութեան և թիւրիւմացութեան պատճառ այն է որ, մին նկատի ուներ ժամանակը և կ'անգիտանար տեւողութիւնը, մինչեւ միւսը նկատի ունէր տեղութիւնը և զանց կ'ընէր ժամանակը։

Չեմ տեսէր ես, ինչպէս կը կարծէ Պէտքան որովհետեւ կը փոխում և արտաքին հանգամանքները, որոնք կ'ապղեն անձնականութեան վրայ, կը գտնեն զիս շարունակութիւնը մէկ նոր պահուն. այլ կը տեսեմ, որովհետեւ կը փոխուի այնքան գանդաղօրէն որ ցատ երեսութիւն գրեթէ չեմ փոփուէր բնաւ. ևթէ ես այնքան արագ փոխուէի որ մէկ վայրկեանէ մը միւսը անձնականի գանձնայի, իմ աչքերուս առջեւ ես այլեւս նոյն անձը պիտի չըլլայի և բոլորին աչքերուն առջև գաղրած պիտի ըլլայի տեւելէ. եթէ կը տեւեմ, եթէ զիս կրնան ճանչնալ ժամանակի բաւական երկար միջոցէ մը վերջ, ասիկա անոր համար է որ, հակառակ այս փոփոխութիւններուն, ես կը պահեմ տակաւին անձնական վիճակներ որոնք հաստատ կը մնան։

Ակաւասիկ կիմա չէմա մը պատկերա-

ցնելու համար ժամանակի գաղափարի ճառ սկսեալ դէպի հոգեբանական զուտ տեսողութապարհը Յունական փիլիսոփայութենէն թիւնը Պէոկսօնի .

Նախարարանական Պղատնական և նոր-պղա-  
փիլիսոփայութիւն տնականարին

Դպրոցեանելու

Ժամանակ առ յաւիտենութիւն, ժամանակ առ Տեսողութիւն (յաւիտնթ. աշում, ժամանակ)՝

Միւարէ

Տէքար

Խայտ և Այսոյ Քոյար Պէոկսօն

Տեսողութիւն, ժամանակ առ տեղութիւն (ժամանակ) առ ժամանակ (տեղութիւն) առ տեղութիւն

Թարգմ. Վ.ԱՐԴԴէՍ ԱՐԿ. Տէքարէնէնէն

ՅԱՎ.ԱՒ.Փ ՅԱՎ.ԱՅԵՎԱՆ  
(“LE TEMPS” Ֆրանսերէն հանուրէն)

## ՆԵՐՍԻՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻ ՔԱՆԻ ՄԸ ԿՈՆԴՈՒԿԻՆ ԵՐԼ

Ներսի ծառայ Քրիստոի և անհասմենի զամօն Աստուծոյ Եպիսկոպոսական կարուղին Ամենայն Հայոց Մայրապետութագույն Պատրիարք համազարման համասմեծար արողու արաւածան մայր եկեղեցոյ արոյ կարուղիկ էջմիածնի:

Իինակի բազմացն նորուն բազմավեաս արարողութեանց այդ ևս իցէ նա արարեալ ըստ իւրոց համոյից:

Եւ իք Եան իւրով հրովարտակաւ իցէ պարզեաւալ այն իսրայէլ եպիսկոպոս անուանեցելոյն, և գուք կրէք զայն իրեւ պարզե պարզեաւալ ձերում վիճակաւորի, ոչ մի թագաւորաց նշան պարզեաւալ ումեք չին կարող ոչ յաշորգք նորա և ոչ իսկ ժառանգաւորք ունողացն զայն մեծաց կամ փոքրունց որպէս և մեք իսկ ունէր:

Եփրեմ կաթողիկոս զնշան սրբոյն Անդրէմի պարզեաւալ ինքեան մեք չունիմք կիրաւունս կրելոյ զայն, զի պարզեք թագաւորաց են նշանակ երեւելագոյն պաշտօնաւորութեանց օգտակարաց Տէքութեան և հասարակութեան որպէս և մատանիք եպիսկոպոսաց և թագ և եմիփորոն յատկացեալ զոլով եպիսկոպոսաց՝ ծանօթքն իւրեանց արժանաւորութեանց աստիճանի ոչ բնակ վստակին կրել զայն իսկ մոլիքն մաստի ցանկութեամբք գտանին ոմանիք ի վարդապետաց տարագէպ յանդղնութեամբ կրող մատանույք թե թագին մոլուք աստիճանի ոչ բնակ տարասահման մոլութեան արկանեւ ընդ ոտիւք ձեր և բանաւ ի վեղարէ ձեր զայն նշան՝ մանրամասնելոց հանգամանոք զրեւով մեզ թէ զիւրդ զայն պարագա թէ այն իցէ զոր գուռք այժմ կրէք. Առ որ գրեմ ձեզ լնդ ստանաւ զրոյս թէ հրովարտակաւ Շահն պարսից իցէ ստացեալ վատահամբաւեալ վիճակաւորն Խարայէլ եպիսկոպոս զայն հրովարտակ իսկն և ոչ օրինակն առաքել մեզ զայն համազարման մեջ մեր թէ բարեհաճութիւն Շահն պարսից իցէ եղեաւ կրելն նորա ի վերայ վեղարէ իւրոյ զայն նշան, թէ ըստ ու

Ցամի աղդական 1301, և փրկական 1852 Հմր. 384. Նոյեմբեր 28 ի ս. էջմիածին ԿԱԲՈՒՂԱԿՈՍ ԱՄԵՆԱՍԹՆ ՀԱՅՈՒ ՆԵՐՍԻՍ

Ներկա ծառայ Քրիստոփ եւ անհասանելի կամօքն Աստուծոյ Եպիսկոպոսապես եւ կարուղիկու Ամենայն Հայոց Մայրապետ Պատրիարք համազգական նախակենացար արդուոյ արարածնեան մայր էկկանդիցոյ Մայր կարուղիկ էշմիածնի:

Սբրազան Սահակ եպիսկոպոս վիճակաւորի Աստրապատական աշխարհի Հայոց նոութեամբ զողջոյն Ծիսոստաւանուն և ծանուցանեմք զի գիր ձեր առ մեզ ի 23. մարտի ընկալաք հանդերձ մրգեղենոքն 17 տասակ զանազան բարեաց պարսկաստանի և հնդկաստանի և չնորհակալ եմք վասն առատարաբութեանց Սբրազութեան ձեր, այլ հանգերձայնու առաւել զգալի գտանի մեզ զի անտեղեակ գորով ձերում վիճակալին դրբութեանց փոխանակ յաւելլոյ ձեզ պակասեցուցանեմք ձեզ: Օժանդակեցէ ձեզ առատապարգենն Աստոււած ամենասատ իւրով մարդասիրութեամբ և յաջողեսցէ ձերում Սբրազնութեան զերեր առաւելապատիկ զարգաց պարագան միանգութեանց միջիթարութեամբ ամենսուրը արեամբ Քրիստոսի զնեալ ժողովրդեան հայոց մատուցանել իւրումն սուրբ Աստոււածութեան և արժանաւորել զմարմին Զեր և զնոփի երանաւէտա չնորհակալութեանցն իւրօց լսու մարմնոյ և լսու հոգեոյ:

Մեր ամենայն յուսագրութիւնք ում և իցէ չզօրին երբէք ստգտանել զսիրտ մեր որպիսի և իցէ սնհարազատութեամբ իւիք, այլ տարաբաղտ գրութիւն մերում ընդհանուրական պարտաւորութեանց զրկեալ զմեզ ի կարեռազունիցն միջոցած հնթարկէ զմեզ ոչ միայն բանաւոր ստգտանաց հեռաւորաց և մերձաւորաց այլ թէ և պացուցական իրօք իսկ արժանապարտ իսկապէս գտապարտութեանց այլ զի բնածիր տկարութիւն մարդկութեան ոչ զօրէ գտանել ընթացակից իւրօց մասց և կամաց, այն է՝ զի և մեր յուսագրութիւնք ոչ միայն ձեզ և ձերում վիճակայնոց այլ թէ և ամենացուն միհրազանց մեծաց և փոքունց որք ընդ ծագութեալբարաց ենթարկեան զմեզ բազմապատիկ իրաւացի գտատիկութեանց է կարի իրաւամբ զի անծանօթ է հասարական ամենեցուն ցաւելի գրութիւնն Կաթողիկոսական և պատրիարքական և սև ընդհանրական Սթոռոյ սրբոյ էջմիածնի ի սմին դարու այցե-

լութեանց ամենաբաւականին Աստոււծոյ յուրում բարերախտ են առասարակ պատհովացեալքն ընդ հովանաւորութեամբ Օծելոյն Աստուծոյ ինքնակալին ամենայն ոռւսաց, ընդ որոց գտանի ապահովացեալ նախկ և աթոռն պատրիարքական և Կաթողիկոսութիւնը վշտացուցիչ այն միայն գտանի զի առ պակասութեան գործադարաց հարկաւորագութիւնից գտանիմք մեք ընդ զանազան Արքածեաթ համարեաց մեմնից մերոց հարապատից որոց պակասին փափակեացն իւրեանց գործնական կամ բաւական միխիթարութիւնք առ ի մէջ առ զգուոյ բաւական գործավարաց՝ ոյր աղազաւ այսու ևս գարծեալ իսոստանամ ոչ ևս անագան գըրբել զկոնդակ յաղազս ազգային ընկերութեան վասն սուսումնարանի մանկանց ևս և զայլս հարկաւորան վերաբերեալո մերում եկեղեցական ծայրագոյն տիսչութեանց:

Յամի աշգական 1302... կ. Քրիստոն 1853  
Հյր. 205. Մայիսի 9. ի թիվութ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՑ ՀԱՅՈՑ  
ՆԵՐՄԱՅՈՒՄ

(11)

Հրաժ. Կ. Յ. ԲԱԱՄՄԱՋԵԱՆՆ



#### ԱՍՏՐԱԿԱՆ ԳԱՅՈՒՄ ՉԵՐԵԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՈՎԱԿԱՆ

Ս. Արքուն Ժառանձրաւոր Վարժարանի վեցին աւայու շրամանաւար ասմենէն Ազա Ազաննան, որ, վարենալով ժամանակին իր յանձնաւորին ուս կերպով յայտն, չե կցած անցեան Նախու 30ին Սահմանագութեան մեռնարարութիւնի յենթենեռան են, վերաբարձ եւ հօգինի փափակ յանձնան ըրպազ մանաւ իր ընկերներն, Տեօնէն Ժողովը, համազու կազմել վեր իր ուժին հաստատեան մատին, Ս. Պատրիարք Հօմէն խթանաց իր յիշեալին մեռնարարութիւնը: Ն. Ամենապատաւորին ինք եւս համազուար ըրպազ այր մափն, դպրացանակ վերաբարձին ընթանա եւ զան ընծայան, մեռնարարութիւնը յետաձփորվ ապազայի: Վ. առաջարանի Տեղական մանրամաս վրայ, այդ մեռնարարութիւնը կատարեան ուժիք: Յիշ Նորաք որ, բա Հիմ Տամարի՝ ի տի Սրբոյն Զափրայի Սրբաւագի Սրբաւագ Հայրապետի: Ամբողջ Մարտանարանին եւ Աստվածութեան և ծովովոյի խուլն բազմութեան ներկարաբեան, սուրբ խունաւուքին ընտաւութեան ընթանաւոր աւազ աւրազակի աստիճանն եւ աւազ սասաց մեռաւոր Ս. Պատրիարք Հօր, որ այդ արքի հրապարական յորդարական միբ ալ հուսաց եարթային: Ազա Մարկարաց որ բար աւահերթարաք անդամական մի ընթացք կատարած է ժառանձրաւորին մէջ, ամեն հասաթի կ'թաճայ ընդհանրական մողեւական Աստուծութիւնը սրբուոյ էջմիածնի ի սմին դարու այցե-

## Ա. ՄԵՆ. Ա. ՊԱՏՐԻԱՐՔ ՀՕՐ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Նեկու օրով պակաս հան երկու ամիս բացակայութենք վերջ, Գեղեցիքեր Հայ ըստ բար կես օրին ն. Ա. ողջամամբ վերադարձաւ ի Ս. Արքո, իրեն ընկերացոյ Տ. Պատի եւ Տ. Շնորհ վարդապետներու նես միախին:

Դամիերեկ մեկնած էին նախորդ կես օրին, ազգայնոց յարգալից ողեւորութեան մէջ: Եղիպառի առաջն. փոխանորդ Գեր. Տ. Մամբէր Ա. Խաչիկոպոս եւ Քաղաքական ժողովոյ անդամներէն Տեսարք Ալբանեան եւ Պլրկանանեան ընկերացած էին պատօւադիր ուղղեցութեամբ մինչեւ Գանքարա: Ճանապահնեն Զակազիկին եւ Խմայիլիկի ազգայինները ամբողջովին կայարան եկած էին իրենց յարգանքը ընծայելու: Խմայիլիկն եւս իրենց միացեր եւ Տիար Կոկեան: Գանքարայի մէջ, Ն. Մշագնուրինը իրեն ընկերացող հոգեւորականներուն նետ Մկրտութեան Ա. Խորհուրդը մատակարարած եւ տեղույն ազգայիններէն Տիար Գրիգոր Եանզեանի նորածին զաւկին, ի ներկայութեան շանօնքի տեղուացակի բոլոր պատօնութիւն: Ասկէց, Տ. Մամբէր Մրգանան եւ Պատ. Ժողովականք եւ գարձած էին գիտեամբ: Գնացք առաւտօնան երեխներէն մեկնելով պաղեստինեան զծի առաջին կայարաննեն, ժամը նիւգ 11ին հաւսած եւ լիրակ: Հոս կը սպասէին լրաւարապետ Գեր. Տ. Մեսրոպ Մրգանան եւ Ակագ Թարգման Տ. Հայրիկ վրդ. Տօք. Եալիտան եւ դիւնանալիք Պ. Խորեան, որոնք պատասուն կանուխ գացած էին ընտ առաջ: Ասկէց, որ հիմակ վերջին կայանն է Երկարուղիին, ժամ մը վերջ շատ համբուրդութեամբ մը հասան Ս. Արքո: Ամբողջ Միաբանութիւն եւ առաջնորդութիւն գլխաւորութեամբ Գեր. Տ. Մկրտիչ Աղասենութիւն Արքեպիսկոպոսի կը սպասէին Մայր Տաճարին բակը: Մրգանան բաս սովորութեան ուղրչառ զգեցաւ նոն եւ «Հաւասարութիւն»ի երգեցմամբ առաջնորդութեամբ նախ Ա. Գլխադրի մատուռը, ուր իր ուլսն ըրաւ, յեսոյ աւագ խորանի առջեւ, ուր աղօթեց, եւ «Փափառանիշով որիննելիք վերջ ժողովուրգը, նոյն բաֆորով

ելաւ պատրիարքարան: Հօն Գեր. Լուսարարական Մրգանան ամենուն ի դիմաց բարի գլամեան խօսք ըրաւ, որուն սիրով եւ ըրութիւնակալութեամբ պատասխանեց Մրգանան Հայրը, Մխարանութեան եւ առաջերաց հաղորդեալ ամբողջ եղիպահայալութեան համականնելին ողջոյն:

Ն. Ա. ամիս մը աւելի մնացած է Հելուան ծծմբային ջրի բուժանք ընդունելով, յետոյ Գանիդիքի մէջ Տօք. Փիլիպպոսան ընդունած է Ելեւուական կարն հոսանքներու բուժանքը: Դարմանուսի այս երկու կերպերը, մասնաւորաբար վերջինը օգագար եղած են զգապահէս: Ասոնցմէ զատ Ն. Ա. զայելած է Գանիդիքի մէջ Տօք. Մելիքեանի եւ Աղեւանների մէջ Տօք. Նազարեանի բժեկական խնամքը, ուսաց ամենուն ընուհապատր կը զգանք իրեն նետ ամենին: Ն. Մրգանուրինը յանկապէս ընուհակալութեամբ յետց իր նախորդ սիրելի ծողովուրդին կողմէ այս այցելութեան միջօցին զատ շատ սիրայիր ընդունելուրինը, երկու խաղաններուն եւս Թեմական եւ Քաղաքական եւ Կրօնական ժողովականոց եւ դիւնաներուն եւ մասնաւորապէս Գեր. Տ. Մամբէր Մրգանանի եւ բարեկամ ազգայնոց ընդհանուր եւ մասնաւոր պատիւները, որոնք բարցոյապէս եւս կազդուրիչ եղած են իրեն համար: Մրգանանը ամեն Կիրակի Գանիդիք իշուն է Հելուաննեն եւ խաղողած. Ա. Պատարագ մատուցած է Երկու խաղաններուն եւս Եկեղեցիներուն մէջ: Աղեւանների առջնորդագարանը առնելու առջնորդագարանը մը տուած է, յետոյ նոյնպէս Գանիդիքինը, իր մենաւումին առքիւ. այս խմբումները ազգայիններ եւ Եկեղեցական անդրադարձութեան առներին եղած են: Այցելած է նաև բոլոր զգայիններ ու մասնաւոր հայ վարժարանները:

Ամեններ ուրախութեամբ նկատեցին Ն. Ա. աւելի կազդուրուած վիճակը: Այժմ աւելի դիւրութեամբ կ'ելեւիչէ սանդուխները, եւ կը բայէ աւելի հանգիս կերպով. ցաւ եւ ուռեց չկան բնաւ. յուսակի եւ որ դէպի գարուն աւելի կը զօրանայ արկածուած ոսքը:

**Ա. ՅԵԿՈԲԻ ՆԵՐՍԻՆ****ԱՄՍՈՐԵԱԾ ԼՈՒՐԵՐ**

\* 1 Դեկտ. Եշ. — Ամեն. Ա. Պատրիարք Հօր Գահակալութեան տարբարձին առթիւ, չնորհաւորական հեռագիրը մը զգակուցաւ ն. Ամենապատութեան ի Գահիքէ՝ Միաբանախան Ռուսին կողմէ, պատր. Փատանորդ Գեր. Տ. Մըրտիէ Արքայիսկովսի միջոցաւ, որուն պատահանաց ն. Ամենապատութիւնը չըրմեանդ սիրով և չնորհակալութեամբ:

\* 2 Դեկտ. Ուր. — Երուսաղեմի Գևամ. Հառավարի Պ. Քիթրուիկ՝ Լուսարաբապիս Սրբազանին նախապատէ ըստ խնդրանքին վրայ՝ այսօր կեսօրէ ետք ժամը 35ն, ի Ս. Յակոբ այցելութեան եկամ՝ Պատահանի բրիտանական գումարի դրէն, հրամանատար Խանուց, Երուսաղեմի բրիտանական զօրաց հրամանատար Օ'Սոոլոց, Երուսաղեմի համապատասխանի Պր. Քիթրու, Տ. Մըրտիէ Արքայիսկովտ անդամներով և տիրիններով. ընդունուեցան Լուսարաբապեած Ս. Մերուոց Ա. Արքայի ի կողմէ, Ասբէջանարին մէջ, ուր մօտ մէկ ժամ մնալէ յետու մեկնեցան գումանակութեամբ և լաւագոյն տպաւորութիւններով:

\* 4 Դեկտ. Կիր. — Երէկի նախատունակէն վերջ, այսօր՝ ի Ս. Գեթօնեանի, Ս. Կոյրի Ընդայման առթիւ հրամափառի Բախորէ հետք կանգնաւուած. Ա. Պատարագ մատաստեցաւ նոյն սրբավայրին մէջ. պատարագեց Տ. Կիրերէ վրայ. և քարոզեց Տ. Մերուուրէ վրայ՝ բացարելով թէ ընծայումը Աստուծոյ խորութիւնի ընդառաջար ըլլավիք առնելու և Կ. Կոյր ի անձնի վրայ իրականացաւ այդ խորհուրդը:

Իսկ ի Ս. Հըշտակապեսաց եկեղեցին՝ պատարագեց և քարոզեց Տ. Եւալոր վրայ՝ որ բացարելով թէ տաշօրին նուրիւուած Ա. Կոյրը՝ որ պատրի Միածնին իսկ պիտի նուրիւուր՝ անը պետ ուղարգանայր իմաստութեամբ և հասակաւ և ըստուք յԱստուծոյ եւ իմարկանը. (Կոյ. Բ. Բ. 52). Եղարկացաց թէ բանունկներու նախանի ակնարկած մտաւորական, Փիլիպական, հոգեկան և ընկերային տեսակէտերով ըլլավիք առնելը՝ զոր նպատակ ունի արդի մանկավարժութիւնը՝ իրագործելու համար հարթաւոր և մասնակիւրու հոգին Քոնայանէ մինորութիւնը մը մէջ:

\* 7 Դեկտ. Դշ. — Այսօր կեսօրէ ետք Արքայութեան հասարանի գլխաւոր անդամներէն՝ Տէր և Տիկ. զատաւոր Plunkett, Տէր և Տիկ. զատաւոր Shaw, R. A. F. հրամանատար Porter, Մաժօր և ներքու Brundell, իրենց շախմամբով այցելեցին Ս. Յակոպանց ամրանը ունարը և ընդունուեցան Լուսարաբապեած Տ. Մերուոց Ա. Արքայու. ի կողմէ. մօտ ժամ մը մնալէ յետու մեկնեցան ըստուակալութեամբ. և լաւագոյն տպաւորութիւններով:

\* 11 Դեկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Յարութեան տաճարի Հայուական փողոթայի վերնամատուախն մէջ, ի Ս. Հըշտակապեական քարոզեց Տ. Ենաւարը վրայ, որ օրուան Աւետարանէն մեծատան առակը (Ղուկ. ԺԲ. 13) վերլուծելով ցոյց տուաւ թէ ան բոլոր բնազգներու և Կարիքներու մէջն կարեռութիւնն որւած Փիղիգական պէտքի գոհացման միայն, եւ մարմնաման արժէ քենըրու հետամելով և միացած բնազգներու անտեսումով անհաղթօրդ մնաց մասեասական լամբա, ընկերային, նկարագրի, մատաքանակ, գեղեցկիտաման և կրօնական արժէ քններու, որոնց ամրողջաւթեան ներպաշակ յօրնուած քոյլ պէտք էր որ չանար ըլլալու համար կատարեալ մարզը Աւետարանի, որ է նպաստակէտը արդի կիտութեան և իմաստակիւռն թեամ:

\* 18 Դեկտ. Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին մէջ, ուր քարոզեց Տ. Եղիշէ վրայ. Շնուք էք աղ երկրի ընարանով. Ներկայացուց Քիթրուի շրջանին աշխատավոր քառական, կրօնական, բարոյական և ընկերային կեանքը, և հն մատնաշեց աչքի զարոնց պականները, որոնց, ըստ, կ'ամրողջանան միայն Աւետարամի աղով:

\* 22 Դեկտ. Եշ. — Տօն յլութեան Ս. Աստուծածինի ի լիննայէ. Նախորդ որ կատարուեցաւ նախատաօննակ. այսօր հրաշափառով մուտք ի Գեթօնեանի, հանդիսապետաթեամբ Տ. Մերուուց Սրբազանի կանոնական վրայի վրայ, Պատահանի բնելազրուած՝ ցոյց տուաւ թէ կինը աշխարհի թատերաբամին վրայ կրցած էր որ մատնաշեց արժամելիքները վայութիւններէւ եւ առաջ միայն, չնորհն է. Կոյսին, աշակառութիւնը Աւետարանին յատուկ պահարիս չնորհուած մեծազոյն բարիքներէն մին եղաւ:

\* 26 Դեկտ. Բշ. — Եւրոպացուց Ծննդեան տօնին առթիւ, Լուսարաբապեած Տ. Մերուու Արքայու, ընկերակցութեամբ տանելիքու վարդապետներու, չնորհուորական այցելութեան գնաց Ֆրանչիսկանց միաբանութեան, Լատինաց պատրիարքանց, ապա Մորավական Տ. Կիրերէ վարդապետի հետ զնաց Անկիլիքան եկեղեցւոյ նպիւստակներուն. Իսկ Տ. Գերոգ վրայ՝ լորա վարդապետներու այցելեց Հայութուլիկներուն, Թարունիներուն և Գերման Դոմենիկներուն:

\* 28 Դեկտ. Դշ. — Այս առաւաօտ Ֆրանչիսկան Հիւանանոցին մէջ ի Տէր հանգեաւ Տ. Վրթանէն վրայ. Պատասեան (կենսագրականը և թազման արքարդութեան նկարագրութիւնը տե՛ս էջ 31):

\* 29 Դեկտ. Եշ. — Հանգուցաւ Տ. Վրթանէն վրայ, և հոգուցի համար մատուցուեցաւ սուրբ և ամենա պատարա Մայր Տաճարին մէջ Ռոջելիի տօնին Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կատարեց օժումը և խօսեցաւ զամբանականը Մարմինը ամփոփեցաւ Ս. Փրկչի վանքը, հասարակաց գեղեզմանատան վարդապետաց հոգամատին մէջ:

## Տ. ԵՐՈՒԱՆԴ ԱՐՔԵՊԻՄԿ. ՓԵՐՏԱՀԱԵԱՆ

Աղեկէզ վիշտով կ'ողբանք մահը այս պատուական հոգեսրականին, որ մեր ներկայ եկեղեցականութեան ամենէն չնորհալի դէմքերէն մըն էր: Վերջին թերերն մէկն ալ կը փրթի ահա տատանալզեայ սազմուարանսին, ինչպէս ուղևոր էինք կուել տասը անդառանիկները, զորս հոգեոյոց նղիչէ պատրիարք Դուռեւան ձեռնարքած էր Արմաշ, Դոգրվանքն իր վերատեսութեան միջոցին, 1801ին: Այս անմռաւանալի խոսմքն ի կեանս կը մատա այժմ կերպարդյուր, Տ. Մերուոց Սրբազն նարային, Կ. Գոյոյ այժմեան պատրիարքը, և դրիմէ կրտսերագոյնը՝ Տ. Ֆարեգին Ս. Արք. Խաչատուրեան, Հարաւային Ամերիկայի հայրապետական նուիրակը, որոնց կը մալթինք երկար կեանք և միմիթարութիւն Ս. Հոգոյոց: Միւս եօնենք էին, ամէնքն ալ հանգուցեալ այժմ, Տ. Սահակ Վրդ, Դոգրեգանքի միաբաններէն առաջին հահատակը՝ մեծ պատարագմի առաջին սարսափներու միջոցին, Տ. Մերուուժ Վրդ. Աշխարհունիքի, այդ սարսափներու նախօրեսակին վերստին աշխարհնկանացած և յեղափոխական շարքերու մէջ մտած, Տ. Արտաւազդ Վրդ. Գալէնստէրեան, Եղեսոյ արքաթիրա առաջնորդը, որ Զօքրապի, Վարդէսի, Ֆազաւարեակ և ալյուրին այդ քաղաքէն անցնելով զէպի սպանիք վարուած ատեն տեղուոյն հայաւարչին մօտ անսն ի նպաստ մինորութեանէն վեչ ի հայոց ինքն ալ հահատակուցեալ անսնոց անցած համբուն վրայ. Տ. Կորիւն Վրդ. Եսայան, Կանոնի վախճանական ի Մարաշ, որ առաջնորդ էր գացած 1909ին. Տ. Ղեղոն Արք. Դուռեան, Ամերիկայի եղեցարախուն նախկին առաջնորդը. Տ. Ֆրիգորին Սպո. Պալագեան, Հար. Ֆրանսոյի նախկին առաջնորդը և Տ. Եղիշէ Վրդ. Խաչերեան, բանասեղմ, իր խոսմքն ամենէն վազամետիկը: Ողբացեալը զերծ մասաց էր ահաւոր սպանէն, պատերազմի սկիզբն իսկ ուրիշներու հետ աքսորուած լինելով Երուսալէմ, ուսիս զինազարբին անցեր էր նդիպտոս:

Բնիկ Ամսախացի, ծնած էր 1874 ծունար 20ին. աւագանի անունն էր Թօվիան: Կանուխ որբացած էր իր մէնուզէն, մանկութիւնը և պատանութիւնը անցուցած էր իր աղքատիկի մօրաքրոջ ինամբըն տակ: Նախակերպութիւնը իր ճնշդավարին մէջ առած և ատեն մըն ալ արտօնքին կեանքի մէջ ապրելէ վրել, Դուրիվանը ընդունուեցաւ 1897ին, Դուրեանի վերատեսութեան օրով, և ատրիքով և ուսմամբ բաւական վարգացած, ընդունուեցաւ ֆառանկարուրաց բարձրագոյն զարարանին մէջ: Յաջորդ ատրին, որովհետեւ Դուրեան զեռ վարգապետ էր, նոյն զամարանին հինգ եղեցագոյններուն հետ առքանագ ձեռնադրուեցաւ Օրմանեան պատրիարքէ, Բերայի Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մէջ: Երեք տարու առաւալարանական և հայրացիուական սուսնոց ընթացքը բոլորեւէ վրշ, Դուրեան Սրբազնէ ստացաւ քահանապարագեան ձեռնադրութիւն և օրնութիւն վերաբեր, 1901 Մայիս 20ին: Զարթափանի Տաճարն մէջ, և նոյն տարու Ցուլին 8ին՝ մասնաւոր վարգապետական դաւագանի աստիճան: Իր աւարտական գրութիւնն էր «Ս. Հաղորդութեան խորհուրդը», որ յետոյ հրատարակաւեցաւ բարգէն վրդ. ի ւոյսին մէջ:

Իսկ 1910 Ծոդոսունին առաջարկ առաջնորդ էր կամաց ապահովութեան աստիճան ընդունեց Դուռեան պատրիարքէ ի կ. Պաիսի: — Իր պաշտօնավարութեանց մէջ ամենէն ուշագրաւը եղած է Կ. Պոլոսյ պատրիարքաց: Կամ փոխանորդութիւնը, որը վարեց, յաջորդով Ղեղոն Ս. Վրդ. Դուրեանի, Արշարունի և Զաւէն պատրիարքներու օրով: Այս վերջնինին հետ աքսորուելէ վրել, անոր հետ զանանով վերասուն շարակաց նոյն պաշտօնը: Նոնից առաջ ի յետոյ տեղապահութեան և առաջնորդութեան պաշտօն վաշտօն վարգած է Քիլ, Երզնկա, Աֆին Գարեգինար-Քէօթահանի, Սելանիկ, Խոտոսթօ, որուն վրաց եպիսկոպոսաց 1921ին. Տեղապահ էր Աֆին Գարեգինար-Քէօթահանի թեմին, երբ միաժամանակ առաջնորդ ընթրուեցաւ այդ թեմէն և Երզնկային, և նախորդութեան վերջինը: Զինազարքէն յետոյ, մինչ Զաւէն պատրիարքի վերադարձ, ատեն մը, իրեւ առաջնորդական փոխանորդ մասց նաև Նիկոռու Ռէնէր գրի կարողութիւն և խօսելու նորք: Զինքը մատնանիշ ընող բարեմասնութիւններն էին սակայն ամենէն աւելի ուղղամատաթիւնը և անկեղծութիւնը: Բարեբարոյ էր և հեղամբույր, ասալաւ և տէր իր անձական համազումներուն, զորս զիտէր պաշտպանն հոգեւին: Պուլկարիոյ առնջնորդութեան միջոցին, որ իր վերջին պաշտօնավարութիւնը եղաւ, նշանաւոր հանդիսացաւ Սոֆիայի Տայրունիկեղեցւոյն և առաջնորդարանի շինութեան համար կատարած ջանալորսութիւններով, որոնք չափազանց տառապեցուցին զինքը: Երկարժամանական վատառովզնութեանէ յետոյ հազիւ փեց ազնիւ հայու, առաքինի բրիստունէի և բարեւ իրվուսի իր կեանքը:

Ընկալից Տէր Յունու զնորդ նորա ի լոյս երեսաց իւրց:

## Տ. ՎՐԹԱՆԵՍ ՎՐԴ. ԳԱՍԱՊԵԱՆ

Իր մահը ավետալի բան մը պիտի չթաւէր իր վրայ մեզի համար՝ իր ծեր հասակին մէջ ենթարկուած երկարատու ու տաժանելի հրւանդութենէն վերջ. բայց այնուամենային ամրող միաբանութեամբ գգածուեցանք խորապէս, երբ Դեկտ. 28ի առաւօտուն կանուխ իմացանք իր զիւրախանանը վարագանը Ս. Քաջազին Փրանսական հրւանդանցմն մէջ. այնքան սիրուած ու յարջուած էր ամէնքնէն: Սիրուած՝ իր հայրական անուշ բարքին, չնչող բնաւրութեան, անմեղօրէն կատակասէր կենցազին և բարի նոգուն համար, ուր չարամտութիւնը չէր կրցած բնաւ նետել իր որովը. յարջուած՝ իր լուրջ նկարագրին համար: որ ընդհանրապէս պատկառանք կ'աղջէր իրմէ երիտասարդներն, և համակրանք՝ տարիքով կիրմէ մեծերուն:

Ծնած էր Կիլիկեան արծուեթիւնի մէջ 180մ.։ ու Զէյթունցիւութիւնը բոլորովին անշան տիտղոս մը չէր եղած կարծես արծանանալու համար ընդհանութիւն սիրոյն, իր միւս համշրապին զիւրացական Հ. Բարթուլիսէկուն առնթերը որոն թէն իւնէր գէն քի քաջութիւնը, բայց ունէր խօսքի և զատումի մասնաւոր արիւութիւնը, հետեանք իր ընդորժին անկեղծութեան:

1885ին եկած էր Երևանակեմ, ուսումնական նկատելի պաշարով մը, արդիւնք իր ծննդապայրին Ս. Լուսաւրչի և Ս. Ցակոսաց վարժարաններուն մէջ անցուցած աշակերտութեան, և քիչ շատ դորձական մարգար ուղիղութիւնը, զոր իրեն տառի էին իր քաղաքին մէջ և ատեն մը ալ Մարտ ու նեցած արեստից հետապնդութիւնները: Այլ երրոր գիծերը, ուսան և զործական մարդու այդ կրկին յատկութիւնները ցոյց տուաւ մինչեւ վերջը. նախ թթվեկէմի այն ատեն գոյութիւնն ունեցող հայ զպրատան երկամեայ վարժապետի և ֆառանգարաց վարժարանի բառամեայ վերակացուի, և յետո: Ա. Ալբառու զանձապանութեան, հերթինարութեան, զարաբանկայութեան և մատակարարութեան զայտօններուն մէջ, ինչպէս ի ժողովականութեան և տեսական պարտականութեան միշտցին երկու ուղղութեամբ ևս ի յայտ բերած արթնամութեամբ: Բայց իր վրայ ուշագրա զարած մեծագոյն առաքինութիւնն է իշխանութեան և օրէնքի անտարտունչ հնազանդութիւնը, ինչ որ վանական կեանքին մէջ վնտուած կարենորագոյն բարեմանութիւնն է կրօնական և ազգային որիէն վերջ: Գացած է ուր որ զրկան զինքն պարտցն ապէտքը: Բացի վերև յիշուած պաշտօններէն, վարած է նաև Ս. Ալբառու առաջատածածին, Ս. Փրկիչ, Աթթիկէմի և նոպէկի տեսչութեան պատօնները, կատարեալ հաւատարմութեամբ և անշահանդորութեամբ: 1923ին ընտրուած է Ա. Ալբառուակտ Միաբանական ընդհանութեամբ գոզովոյ, յետոյ քանից անզամ Տնօրէն գոզովոյ: Բազմից եղած է ժամարար ի Ս. Ծնունդ և ի Ս. Ցարութիւն: իսկ վերջին տասը տարիներուն՝ անխափան՝ ժամարուն Ս. Աթոռոյ, զարտոն՝ զոր ի կը կատարէր այն բան հոգուով, վարպարոյ տանութեամբ և անշանդան վութաշանութեամբ: Զարմանալի՛ երև ոյթ, իր ծաղկի հասակի ստրոգովինին պարամերուն վրայ անցուած այս տարի զաւակ՝ քարի որդիս լեռնաւանը անհուն սեր ունէ ծաղիկներուն նկատմամբ: զանոնք մշակելը իր ամենէն տիրական հրայրքներէն մին էր: Այսա ձմեռ իր ժամանակին կարեռ մասը կ'սնցընէր ամոնց մէջ: Անզամքէս այլ ան Հիմբուգոյ, իսկ մինակը բնութեան կենզանի դրւերունքներէն, որուն ոչ ոք համարէ թարթէ մատարեամբ: շուշը մշտարեկուն մէժ կիտրնենին, որուն ոչ ոք համարէ կերպարէ մեռք երթարկէ առանց իր արտօնութեամբ: ինչ ընկերներուն հետ:

Ժառանգաւորաց Վարժարանի ընթացքը աւարտած էր 1892ին, երէցիանի տեսչութեան օրով: նոյն տարին ձեռնարկած էր սարկաւագ, իսկ 1898ին՝ քահանայ-աբեղայ հոգեւոյ Տ. Ցարութիւն պարդիքքն, ինչ ընկերներուն հետ:

Օծումը կատարուեցան Դեկտ. 29 օշ, օրը, Ս. Պատարագի միջացին Ս. Պատրիարքը Նօր ձեռամբ, որ և խօսեցա զամբանականը, զորաւատիքը ընելով արժմանաւոր վանականին: Ազա տեղի ունեցաւ Քահանայ-աբաղի եկեղեցական կարգը, Ն. Ամենապատութեան նախագանութեամբ և ամրող Միաբանութեան և ուսանողաց մասնակցութեամբ, և իներկայութեան ժողովուրդի մէջ բազմութեան,

որմէ վերջ զագալը, ծածկուած իւրատունկ ծաղիկներով և միաբան եղարաց ծաղկեպսակներով առաջնորդուած, հանգիստ տարուեցա գերեզմանատուն, ուր սիրելի Հ. Վըթանէսի մարմինը ամփոփուեցա Ս. Փրկչի հովանոյն տակ ի զիրս միաբանից : Տ. Մեսրոպ Ս. Լուսաբարպետը, պահիք կը Եմուէք իրին հանգուցելոյն քահանայական օծակից եղայրը :

Ցիշաստահն արդարոց օրէնքաւ եղիցի:

## ԱՄՐԵՊԱՇՏԱԿԱՆ ՆՈՒԷՐԱՆԵՐ

Ընդհակարութեամբ եւ օհնութեամբ կ'արձանագրեամ 1938 տարւ թբացին եղած հետեւալ բաւկապահական նուէրները.

1. Ս. Ուխտիս միաբան Հոգ. Տ. Մուշեղ Վրդ. Հայրապետան՝ սե. թաւիչի վրայ սոկեթել բանաւած մէկ զոյց ժամարագի Հուլութափ :

2. Մարացի Մերտիչ և Արշակ Տէլիմէնն ճանեղարք՝ զեղուացայն պղինէնէ ինքնածեագործ մէկ ափսէ 0.90×0.62 մէզը մեծութեամբ :

3. Խարթամանն Տէկին Ֆաննի Գևորգ Գարենեան մէկ ինքնածեագործ սեղանի ժամկանը բարպահ կոստաէ :

4. Ֆէլիպէցի Տէկին Արաբար թ. Օշական մութ զրագոյն անդուսի վրայ մէկ ինքնածեագործ վարպայր Ս. Աստուածածնի պատկերին համար ի Ս. Ցաքոր:

5. Աղեղքանդրաբանակ Տարսոսի Տէկին Մաքսի Պաղտասարիան՝ մէկ սեղանի զարդ ինքնածեագործ :

6. Հարաւային Ամերիկա բնակեալ Այնթապղի Տէկին Գէորգ Գարաուլիանեան՝ արծաթախան պահուածն պահուածն ինչնուած մէկ զեղեցիկի կանթել՝ շուշը վեցթեան աշտանակներով և ստորուս մէկ զարդարուսով :

7. Եղեսացի Խաչեր աղա Աէմէրձեան՝ մէկ քանակ տրոփուրայ, երկու վարպայր Ս. Գլուխորի՝ զանազան կտորներով կարուած և երկու փաքր վարպայրուս :

8. Պալքէսէրցի Տէկին Մարթինի Մարտիւեան՝ մէկ սեղանի ժամկաց սպիտակ սեղանի վրայ ժաղկներ ասեղնագործուած :

9. Տէկիրանակերպից Տէկին Մարիամ ծիզմէն եամ մէկ սոկի ապաբանի հանգին:

10. Նիկոսիայէն Տէկիր Կարապետ Գէքարեան՝ պղինակ սեղանի վրայ բուլերով բանուած մէկ սեղի ժամկանը :

11. Գաէլիքարնակ կ. Գուսեցի Տէկին Արաբի Պարաման՝ մէկ փոքր պատկեր Ս. Աստուածածնի արծաթապահ, ինքնածեագործ մէկ զեղուացայն կորուրայ, երկու աշտանակի զարդ և երեք կը տոր արծաթեալ զարդեր :

12. Կելիպուլցի Տէկին Աղաւել Հէքիմեան՝ Քըրիստոսի Ս. Գերեղմանին համար մէկ ժամկաց վարպայր անդուսի վրայ սոկեթել բանուած :

մէջտեղը Քրիստոսի պատկերով, մէկ շղարշեայ վարպայր՝ վրան մէկ զարոսկիով՝ Ս. Աստուածածնի պատկերին համար ի Ս. Ցաքոր, և մէկ ինքնածեագործ ժամկաց մասի ափէին :

13. Աղջիկիցից Տէկին Վերոնիք Ենքանեան՝ մէկ ինքնածեագործ զրակալի սպիտակ ժամկաց :

14. Զն. Բայց Տէկին Նազիլ Տէր Գապարեան՝ մէկ կարմրագոյն սնդուսի վրայ սիրենին բանուած վարպայր :

15. Աղեղքանդրաբանակ Օրիորդ Անիցա Զագրբեան՝ մէկ ինքնածեագործ խաչի բռնիչ :

16. Գաէլիքարնակ Կարենցի Տէկին Զարուհի Սէքէրեան՝ Քրիստոսի Ս. Գերեզմանին համար Լաւարի շալէ մէկ ժամկաց :

17. Գոնիացի Տէկին Նելիրիկ Թօփագալեան՝ մէկ ինքնածեագործ բրոչ բանուած զրակալի ժամկաց :

18. Գաէլիքարնակ կ. Գուսեցի Տէրամայր Հըղուիսի կ. Գույլումեան՝ մէկ քրոչէ բանուած Ս. Գլխազրի սեղանի ժամկաց և երկու խաչի բռնիչ :

19. Երսուակէմարնակ Տէղանակնեսացի Տէկին Խոզ Գետրոսեան՝ մէկ ինքնածեագործ աւագ սեղանի ժամկաց :

20. Աղեղքանդրաբանակ Տարսոսինցի Տէկին Թագուհի Պաղտասարեան՝ ինքնածեագործ մէկ խաչի բռնիչ :

21. Երեսացի Տէկին Մարիամ Պաղլանեան՝ մէկ ինքնածեագործ քրոչէ ժամկաց զրակալի :

22. Այնթապցի այլի Տէկին Զարուհի Մանուէլեան՝ մէկ ինքնածեագործ ժամկաց Ս. Գլխազրի սեղանի :

23. Տէրմեռուցի այրի Տէկին Անմակիւ Զօպանեան՝ մէկ ինքնածեագործ շղարշեայ վարպայր Ս. Աստուածածնի պատկերին ի Ս. Ցաքոր:

24. Ս. Ուխտիս միաբան հանգուցեալ Տ. Ցոլանէս վրդ. Աստուածածնի պատկերին ի Ս. Ցաքոր:

25. Երսուակէմարցի Օրիորդ Մարիամ Սըլվանեան՝ ինքնածեագործ երկու ժամարարի սոնսագործ Արքոց Եակորսեանց և Ս. Հըշշակապետաց տաճարներուն համար, և մետաքսեայ կտորներով կարսուած մէկ վարպայր Ս. Ծննդեան տաճարի Աննուանակոչութեան սեղանին համար :

Լուսաբարպետ  
ՄԵԾՐՈՊ ԱՐՔԵԳԻԿՈԳՈՒ